

11773

ՅԱԶՈՐԴ

ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԸ

Տիկին Ալիս Պետրոսյան

30%

F-48

301

F-48

101 MAR 2013

25 SEP 2006

L1 DEC 2009

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Հազուագէպօրէն կը հանդիպինք գրութիւններու որոնք իրենց պատիկ ծառալին մէջ մեծ, բաղմակողմանի և բոլորովին նոր բաներ ըսեն, նոր յայտնութիւններ ընեն, և լաւ ընդունելութիւն գտնեն ամէն կողմ, քիչ ատենուան մէջ թարգմանուելով տասնէն աւելի լեզուներու :

Ներկայ գրութիւնը այդ տեսակ գործ մըն է, զոր թարգմանաբար կը ներկայացնենք Հայ ընթերցողին, վստահ ըլլալով որ անիկա հոն պիտի գտնէ զինք շահագրգոռ շատ մը խնդիրներուն լուծումը, շատ մը գործնական թելագրութիւններ և առօրեայ կեանքի վերաբերեալ իրականութիւններ, անհատական թէ ընկերային, լաւատեսօրէն հասկցուած և տրամաբանօրէն բացատրուած։ Եատերը հոն գոհունակութեամբ պիտի տեսնեն իր պատկանած աղջին, իր նմաններուն, մարդկութեան և նոյնիսկ մարդկութեան վար աստիճաններուն վրայ գտնըւող գոյացութեանց օգտակար ըլլալու բոլորովին նոր կերպ մը և նոր ձամբայ մը։

Հ. Ա. Տէ՛մէն

ՅԱԶՈՐԴ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԸ

Ա. Մ. Ա.

Աշխարհի ներկայ քառոսային վիճակին իրական ի-
մաստին վրայ ճշգրիտ գաղափար մ'ունենալու համար,
պէտք է ակնարկ մը նետել գաղափարի այն երեք գի-
ծերուն վրայ որոնք կը յայտնաբերուին այս օրեր և
կոչուած են ուղղութիւն մը տալու համաշխարհային
իրադարձութեանց։ Անցեալին ծնունդն են սոյն գա-
ղափարները, իսկ ապագային խոստումները։ Այսիսի
ուսումնասիրութեան մը նպատակն է ցեղին մտաւո-
րականութեան ծանօթացնել յայտնաբերուզ սոյն
մղումներն ու հակումները, և թելադրել որպէս զի ան
իմաստնօրէն գործակցի անոնց հետ, որովհետև իրա-
պէս շինիչ մղումներ են անոնք և ատոնց վրայ պիտի
հիմունի մարդկութեան ապագան։

Մեր ժամանակներու գլխաւոր հակումը առաւե-
լապէս համագրական է, և գէպի միացում կ'առաջ-
նորդէ մարդկային բոլոր մարզերու վրայ կատարուած
ճիգերն ու աշխատանքները, այն է կրօնական, գի-
տական և տնտեսական հողերու վրայ։ Վայրկեան մը
ասոր նայինք ներկայ գրութեան բուն նիւթը կազմող
իրադարձութեան անցնելէ առաջ։

Խստ հեռաւոր գարերու մթնշաղին մէջէն երե-
ան եկան մեր կրօնքները։ Ասոնք թէև իրարմէ տար-
բեր՝ վարդապետութեանց և պաշտամունքի ձեւերուն
մէջ, թէև տարբեր՝ կազմակերպութեանց և արարո-
ղութիւններուն մէջ, թէև տարբեր ճշմարտութիւնը
գործադրելու եղանակներուն մէջ, սակայն և այնպէս



63905-67

կը համաձայնին հիմնական երեք կէտերու վրայ ։ Առնոնք կը համաձայնին . —

1. Աստուծոյ և մարդու բնոյթին մասին իրենց սորվեցուցածներուն մէջ ,

2. Իրենց գործածած խորհրդանշաններուն մէջ , և
3. Իրենց հիմնական վարդապետութեանց մէջ :

Երբ սոյն հիմնական աղերսները ճանչցուին և մարդիկ յաջողին զանազաններու ճշմարտութեան այն ներքին իմաստալից կառուցուածքը որ ամէն տեղ միեւնոյնն է , այն ատեն կ'ունենանք տիեզերական կրօնք մը և համերաշխ , բայց ոչ նոյնօրինութիւնում մերձեցում մը առ Աստուծած : Այս կերպով է որ պիտի կատարուի Պողոս Առաքեալի այն կանխատեսիլքը որ կ'ըսէ՝ «Մէկ Տէր , մէկ հաւատոք , մէկ մկրտութիւն» , մէկ Աստուծած և բոլորին Հայրը որ ամենէն վեր է , ամենուն մէջն է և Զեր բոլորին մէջն է» :

Սակայն ի՞նչ է ներկային պարզած երեւոյթը : Ուշացում մը հին աւանդութիւններէն , ըմբոստութիւն մը կրօնական հեղինակութեանց դէմ , հակում մը դէպի անհատականութեան , և տապալումը հին կանոններու , մտքի հին կապանքներու և ցեղերու ու կրօնքներու միջև գտնուող պատուարներու : Ներկայիս փոխանցումի շրջան մը կը բոլորենք և կը տեսնենք քառա և խնդրականութիւն , ըմբոստութիւն և բացայատ սանձարձակութիւն որ բնական հետեւանքն է ատոնց : Պրատումի և վերլուծումի , բաղդատութեան և եղբակացութեան նման գիտական մեթոսները կը կերարկուին նաև կրօնական հաւատալիքներու : Կրօնքներու պատմութիւնը , վարդապետութեանց հիմերը և Աստուծոյ գաղափարին ծագումն ու զարդացումը պըրպըտուքի և ուսումնասիրութեան նիւթեր զարձած են հիմա : Ասիկա կ'առաջնորդէ շատ մը բուռն վիճաբառութեանց , որոնց հետեւանքով կը մերժուին և ի բաց

կը ձգուին Աստուծոյ , հոգիի , մարդուն և անոր համատագրին մասին որդեգրուած հին հաւատալիքներն ու գաղափարները ։ Կարծիքներու , տեսութիւններու , զաղափարներու , կրօնքներու , եկեղեցիներու , աղանդներու , բաժանումներու և կազմակերպութիւններու թոհ ու բոհին մէջէն կը նշմարուին երկու գլխաւոր մտագիծեր որոնցմէ մէկը սահմանուած է մեռնելու և կորսուելու , իսկ միւսը մեծնալու և զօրանալու , մինչեւ որ այս ալ իր կարգին ծնունդ տայ ճշմարտութեան մէկ նոր բանաձեւումին որ պիտի բաւէ յաջորդ գարաջրանի համար , և մարդկութիւնը պիտի առաջնորդէ Տաճարի աւելի բարձր մէկ աշտարակին , և անոր ոտքերը պիտի դնէ յաջորդ մարդգարկին վրայ :

Սոյն երկու գիծերու գլուխը կը գտնուին երկու գասակարգի մարդկիկ : Մէկ գասակարգին կը պատկանին այն մարդերը որոնք գէպի ետու գէպի անցեալը կը նային , անցեալ կերպերուն և ձեւերուն կը փակին , հին աստուծածաբանութեանց կը փարին , և կը կառջին յետագիմական կամ ծայրագոյն պահպանողական գրութեան որ չհանդուրժեր ճշմարտութեան որոնումին և անոր ի լոյս գալուն : Ասոնք միշտ կ'ուղեն խոնարհի հեղինակութեան մը առջե , ըլլայ այդ մարդարէի մը , գրքի մը և եկեղեցիի մը հեղինակութիւնը : Այնպիսի տրամադրութիւնով օժտուած մարդիկներ են անոնք որ աւելի կը նախընտրեն հնագանդիլ քան թէ յստակ կերպով խորհելու աշխատիլ , կը ձգեն որ ուշը շները տանին զիւնք և չեն ուզեր առաջնորդուիլ իրենց լուսապայծառ : հոգիներուն կողմէ : Ասոնք կը բնորոշուին անկեղծ նուիրումով և մաքուր սիրով : սակայն յարգը չեն զիտեր աստուածալին մտքին որով օժտուած են : Անոնց առ Աստուծած ունեցած սէրը , խստապահանջ և սխալուող խիզճը , և նեղ ու ան-

Թուլատու ոգին զիրենք կը յայտնեն իբր արժանաւոր ջերմեռանդներ սակայն այդպիսիներուն տևողութիւնը կը մթագնի նոյն այդ ջերմեռանդութիւնով իսկ, և իրենց ներքին աճումը կը սահմանափակուի իրենց մոռեանդութեան պատճառով։ Ասոնք ընդհանուրապէս հին սերունդին կը պատկանին, և իրենց համար յոյս կայ միայն իրենց նուրիրումին մէջ և այն իրողութեան մէջ թէ բնաջնջումը ժամանակի ընթացքին զիրենք անխուսափելիօրէն պիտի փոխտղը երկրորդ խումբի մտածողներու շարքին մէջ։

Առաջին դասակարգին գործն է բիւրեղացնել, ինչ որ բնականաբար կը յանգի հին մտածելակերպերուն ամբողջական աւերումին։ Անոր պաշտօնն է հին ճշշմարտութիւնները այնպէս մը սահմանափակել որսկ ցեղին հասկացողութիւնը պիտի պայծառանայ անոնց մասին, և էական և ոչ - էական հարցերու իրական արժէքները պիտի ճշգուին։ Հիմնական գաղափարները պիտի բաղդատուին աստուածաբանական հաւատալիքներուն հետ, էական անփոփոխելի ճշմարտութիւնները պիտի ճանչցուին, իսկ երկրորդական և անկարեւոր հաւատալիքները պիտի մերժուին։ Միմիայն հիմնականն ու էականը իր արժէքը պիտի պահէ եկող դարձրչանին։

Երկրորդ դասակարգը որ կը մարմնացնէ նորագոյն գաղափարները, փոքրամասնութիւն մըն է գեռ, և սակայն յարատեւօրէն մեծնալու վրայ է։ Ասիկա կը բազկանայ զԱստուած սիրող և ներքին ու հոգեկան խաւերու վրայ աշխատիլ գիտող անհատներէ, այն է մտաւորական միստիկներէ և իրականութեան գիտակից եղող մարդերէ։ Այս խմբին կամ դասակարգին անդամները ու է կրօնքի և կազմակերպութեան չեն պատկանիր, բայց իրենք զիրենք կը նկատեն իբր տիեզերական եկեղեցիի անդամներ, ճշշ-

մարտութեան միայնակ տաճարին անդամները, որով և իրարու անդամներ։ Ասոնք կը պատկանին ամէն ազգի, ցեղի և ժողովուրդի։ Ամէն տեսակէտէ և ամէն գաղափարի գպլոցներէ մարդիկ կը գտնուին այս խումբին մէջ, սակայն բոլորն ալ միեւնոյն լեզուն կը խօսին, միեւնոյն խորհրդանշաններով կը ստանան իրենց հոգեւոր ուսումը և կը քալին միեւնոյն ճամբառէն։ Ասոնց բոլորն ալ ձերբազատուած են ոչ - էական հարցերու ճնշումէն, և գտած են հիմնական հաւատալիքները որոնք միեւնոյն են ամէն տեղ։ Ասոնք նոր չըջանի ենթակայական խարիսխն են և գալիք համաշխարհային կրօնքի հոգեկան կորիզը։ Ասոնք կը մարմնացնեն միացնող սկզբունքը, և այս է որ ի վերջոյ պիտի փրկէ զաշխարհ։

Անցեալին մէջ կրօնքները մէկիկ մէկիկ հիմնուեցան մեծ հոգիի մը կողմէ, մեծ հոգեկան անհատի մը կողմէ, փրկիչի մը կողմէ, որոնց խօսքը, կեանքը և վարդապետութիւնը զրոշմուեցան ցեղերու և ժողովուրդներու վրայ, և տեւեցին երկար գարեր։ Ի՞սկ չկրնար ըլլալ հոգեկան գասակարգի մը, փրկիչ խումբի մը գործին հետեւանքը։ Ի՞նչ չկրնար ըլլալ զԱստուած ճանչցողներու խումբի մը գործէն բզիսող զօրութիւնը, անոնց որոնք ճշմարտութիւնը կը սփուեն և որոնք ենթակայօրէն միացած են զաշխարհ փրկագործելու պարականութեան մէջ։ Ի՞նչ չկրնար ըլլալ արդիւնքը այս նոր չըջանի համաշխարհային արհեստաւորներու աշխատանքին որոնք կը լրացնեն իրենցմէ իւրաքանչիւրին չիւրին ձեռնարկը, կը հաստատեն իւրաքանչիւրին պատգամը և կը կազմեն մարմին մը որուն միջոցով հոգեկան ոյժը կը տարածուի և իր ներկայութիւնը զգալի կ'ընէ աշխարհ վրայ։

Ասանկ արհեստաւորներու եղբայրութիւն մը գոյութիւն ունի արգէն, սրուն կ'անդամակցին բոլոր եր-

կիրճերէ անհատներ։ Բազդատմամբ քիչուսը են առնք և իրարմէ հեռու, սակայն յարածուն կերպով աւելնալու վրայ է իրենց թիւը, և ել թալով պիտի լսուի և ընդունելութիւն պիտի գտնէ իրենց պատգամը։ Շինարար ողի տրուած է անոնց և անոնք են որ պիտի կերտեն նոր շրջանը։ Համաշխարհային արհեստաւորներու նոր խումբն են անոնք։

Այս երկու գասակարգերուն առընթեր, այսինքն յետադիմական կամ պաշտպանողական աւանդաշնորու և յառաջդիմական միստիկներու հետ մէկտեղ ունինք նոր սերունդին պատկանող հակայաթիւ երիտասարդութիւն մը։ Ասոնք սոյն երկու գասակարգին և ոչ մէկուն կը պատկանին, սակայն կը գիտեն երկու լողմնալ և անոնցմէ կը ստանան շիսթ տպաւորութիւններ։ Նոր սերունդը չետեւիր հին գպրութեան և բացարձակապէս կը մերժէ խոնարհիլ անոր հեղինակութեանց առջեւ, և ո՞չ ալ կը պատկանի միստիկներու ներքին խումբին, որովհետեւ գեռ հասած չէ ուղղակիօրէն անձնական ծանօթութիւններ և փորձառութիւններ ունենալու աստիճանին։ Անիկա մի միայն երկու բան կը նշմարէ ինքն իր մէջը — անձնուկան անկաշկանդ ազտութեան պահանջք մը, և ծանօթութիւն ու գիտութիւն ստանալու զօրաւոր ու բուռն փափաք մը։ Անիկա կ'անդիտանայ անձեալի աւանդութիւնը, կը մերժէ ճշմարտութեան հին բանաձեւումը այն հիման վրայ թէ ասոնք երեւութապէս ձախողած են ներգաշնակ և երջանիկ աշխարհ մը կերտելու գործին մէջ։ Չետեւաբար նոր սերունդը գեռ որոշ գետին մը չունի իր ոտքերուն աակ։ Այս է պատճառը որ ներկայիս ունինք լայնատարած ըմբռատութիւն, անսանձութիւն և քայլքայում։

Ասկէ կը ծնին ներկայ փոխանցման շրջանին բազմազան հարցերը, և պէտքը կը զգացուի նոր վարդա-

պետութեան կամ նոր տեսակէտի մը որ առաջնորդէ ճշմարտութիւնն ուսոնողը այնպիսի ուղղութեամբ մը ուր անիկա ինքն իր գլխուն կարենաւ գտնիլ ճշմարտութիւնը։ Ա, և պատճառը նաև որ ներկայիս հաղիին պայմանները և անհատական ընաշրջումի օրէնքները բացէ ի բաց և յտակօրէն յայտնուելու պէտք ունին Որովհետեւ ասոնց իւրացումէն, այն է հոգեկան գիտութեանց և օրէնքներու լայնօրէն ճանաչումէն կախում ունի նաև աշխարհի իմաստուններուն թիւին շատնալը։ Որովհետեւ երբ մարդ մը իր մէջը գտնէ գիտութեան աղբիւրը, երբ գտնէ իր հոգին, անիկա ինքնարերարար կ'ունենայ ենթակայական կեանքի գիտակցութիւն, և այնուհետեւ կը սկսի գործել ենթակայական պատճառներով և այլեւս չկորսուիր արգիւնքներու և հետեւանքներու արտաքին աշխարհին մէջ։ Ասկէ ետքն է որ անիկա ինքնինքը կը գտնէ բոլոր գարերու միստիկներու և իմաստուններու քով և անոնց ընկերակցութեան մէջ։

Կայ նաև կէտ մը զոր մասնաւորապէս չեշտել կ'ուղինք և եթէ ճիշդ է որ մեր ներկայ տեսանելի աշխարհէն գուրս և անոր ետեւը քով քովի կուզան կարգ մը միս ուիկներ որոնք կը բնորոշուին իրենց գիտութիւնով, տեսողութիւնով և մտային մակարդակներու վրայ գործելու կարողութիւնով։ Նկատի առնուելու է նաև որ այս խումբը մի միայն զուտ կրօնական խմոր ունեցող մարդոցմէ չկրնար կոզմուիլ։ Իրապէս ալ մտաւորական բոլոր մարդերու պատկանող մարդեր ու կիներ կը գտնուին այս խումբին մէջ, գիտնականներ, փելիսոփաններ և գործի մարդեր, Գիտութիւնը իր շատ մը ճիւղաւորութերովը, Փիլիսոփայութիւնը իր բազմատեսակ գլուխութերովը, և միծ գործեր կատարութիւնը շատ մը ճիւղաւորութերովը, այդուհետեւ ներքին արժեքով այդէափ հոգեւոր են որքան այն գործունէու-

թիւնը զոր կրօնական կը կոչենք։ Այս բոլորը կերպառանափխուելու վրայ են, և գիտութեան մարդը, օրինակի համար, գիտէ այս պարագան։ Անոր պրացը տումերը նոր հողի մը վրայ անցնելու վրայ են, ուր հին արու եստականութիւնն ու մեքենական մեթուները տակաւ առ տակաւ գործելէ պիտի գաղրին, և Նիւթի բնոյթի մասին երեւան եկած նոր գաղափար մը նոր գարաշըն մը պիտի բանայ։

Յաջորդ շրջանի կատարուած զլսաւոր գործերէն մէկը պիտի ըլլայ հոգեբանութեան զարգացումը, ուրուն պիտի հետեւի մարդկային բնութեան մասին նոր հասկացողութիւն մը։ Հոգեբաններու մեքենայական գպրոցը արժէքաւոր նպատակի մը ծառայած է, անոր գիւտերը ամուր և առողջ են, թէև իրականութեան տեսակէտէն առժամապէս սիսալ են իր բանաձեւած ենթագրութիւնները։ Անոր ներկայացուցիչները կը ծառայեն իր անհրաժեշտ հոկակշիռ մը տեսաբանական և միստիկական գպրոցներու դէմ*)։ Այս երկու գպրոցներու յարաբերութեանց ճշգումէն և սոյն երկու ընդհանուր անուններու տակ համախմբուած բազմաթիւ ճիւղերս միացումէն պիտի ծնի երրորդ գպրոց մը, որ պիտի շեշտէ միեւնոյն ատեն թէ հոգիին իրականութիւնը և թէ անոր գործածած մեքենային

*) Մեթենայական դպրոցը այն խորհելակերպն է որով կ'ենթարուի թէ զգացումները, յօյզերը, միտքն ու մտածումները եւ նոգեկան ու բարոյական կարողութիւնները ուղեղի կամ մարմիոյն զանազան կողմերը զբնուող գեղձերու գործունեուրեան արդիւնքն են։ Միստիկ դպրոցը ասաւ հակառակ դիրքը կը բռնէ եւ սոյն գործողութիւնները կը վերագրէ միմիայն նոգիին, անտեսելով ֆիզիկական մեթենային դիրքն ու դերը։

Տեսմել նաեւ «Հոգին եւ իր Մեթենան»։ Հ. Ս. Տ.

արժէքը, և պիտի մարմնաւորէ նաև միւս գպրոցներուն վարդապետութեանց բարձրագոյն տուեալները։

Գալով արդիական գաղափարներու հիմնական հոսանքներուն, կը նշմարենք որ ասոնց մէջ ամենէն աւելի շեշտուածներուն մէկն է խմբագիտակցութիւնը (group consciousness) և միջավայրը զգալու կարողութիւնը։ Ասիկա մարդոց մէջ կ'արտայայտուի իր պատասխանատուութեան զգացում և կը նշանակէ թէ հոգին տակաւ առ տակաւ կը սկսի գործածել իր մեռքենան, այն է ֆիզիքական մարդը որ հասկնալու վրայ է թէ մէկը առանձին յառաջացում, գոհունակութիւն, մտքի խաղաղութիւն և ընդհանուր բարգաւաճութիւն չկրնար ունենալ առանց նկատի ունենալու իր եղբայրը։ Այս գաղափարը աստիճանաբար կը տարածուի մարդէն գէպի մարդ անհատէն գէպի իր երկիրը կամ ազգը, ընտանիքի անդամներէն գէպի աշխարհ, և որու հետեւանքով գոյութիւն կ'առնեն կազմակերպութիւններ, եղբայրակցութիւններ, ակումբներ, միութիւններ, ընկերակցութիւններ և նման շարժումներ, սատարելու նպատակաւ մարդկութեան բարձրացումին և բարօրութեան։ Մարդկային գիտակցութեան մէջ կը յոօշմուի եղբայրութեան գաղափարը, և կը հասկցուի որ «Ճալը առնելէն աղէկ է»։ Եղբայրութիւնը գեռ գաղափարական մըն է, տեսութիւն մըն է, սակայն ատանկ տեսութիւն մը որ յեղին մտքին մէջ յատակօրէն պատկերացած է, և կը նկատուի այդ տեսակ գաղափարական մը որ պէտք է գործնական գառնաւ ֆիզիքական աշխարհի վրայ։

Ուրեմն մարդը այլեւս այն կլատին վրայ հասած է ուր պիտի կրնայ ճանչնալ իր աստուածային ծագումն ու բնութը։ Բարեշընումը այդչափ լաւ կերպով կատարելագործած է մարդկային մեքենան որ անիկա ալես պահանջուած կերպով միացած և ներդաշնակուած

գործիք մըն է, կազմուածք մըն է որ յիտ այսու
պատրաստ է իր աստուածային տիրոջ գործածութեան
համար։ Մի քանի տասնեակ տարիներու ընթացքին
հոգիի գոյութեան խնդիրը վերջնականապէս պիտի
հաստատուի և ներքնահայեադ մտածողներու, միս-
տիկներու և թաքնագէտներու գործունէութիւնը պի-
տի տարուի այն կէտին վրայ ուր հոգիին ոյժը ցեղա-
յին գիտակցութեան մէջ հաստատուած ժանօթութիւն
մը պիտի ըլլայ և պիտի ճանչցուի որ հոգին իր որոշ
օրէնքներն ունի օրոնք մարդկային օրէնքներու վրայ
մեծ գերակշռութիւն ունենալով հանգերձ ոչ մէկ կեր-
պով կը խափանեն զանոնք, Ֆիզիքբական մարմույն
միջոցով արտայայտելու սկսած հոգի մը կը յարգէ եր-
կու օրէնքներն ալ, հոգեկանն ու ցեղայինը և երբէք
պէտք կամ հակում չը զգացուիր մարդկային օրէնք-
ները խարաներու կամ զանոնք չը յարգելու, որովհե-
տեւ ֆիզիքբական աշխարհի կանոններն ու օրէնքները
մասերն են հոգեկան աշխարհի մեծ օրէնքներուն։

Մարգաւն Աստուածային բնոյթին մասին եղած
տեսութիւնները համոզումի պիտի փոխուին, և մար-
դիկ ուղղակի հոգին պիտի ուսումնասիրեն փոխանակ
անոր վրայ փիլիսոփայելու։ Այն բանը օրուն գոյու-
թիւնը կը կուհուի և կ'ընդունուի, հոգ չէ թէ չնաս-
կըցուի, ուշադրութեան և ուսումնասիրութեան նիւթ
մը կը գառնայ և շատ չանցած պիտի գայ այն օրը
երբ հոգիի փորձառական զիտութեան վերաբերեալ
ճիւղեր պիտի բացուին համալսարաններու և հանրա-
յին հաստատութիւններու մէջ, ուր ոչ միայն հոգիին
գոյութիւնը պիտի փաստուի, այլ նաև անոր բնոյթը,
կեանքն ու նպատակը պիտի վերլուծուի և ուսում-
նասիրուի միեւնոյն լրջութեամբ և ուշադրութիւնով
որով կ'ուսումնասիրուի անոր մեքենան, այսինքն տե-
սանելի մարդք զոր հոգին գործածելու կ'աշխատի, և
զոր պիտի գործածէ վերջ ի վերջու

Անկարելի է որ մարդք գտառապարտուած ըլլայ
յաւիտեանս յաւիտենից կուրօրէն զարգանալու և ան-
գիտակցաբար յառաջգիւմելու. չենք կրնար. երեւակա-
յել որ անիկա միշտ ստիպուած ըլլայ երկրի գաղա-
փարային շարժումներուն հետեւելու և գիտակցու-
թեան զարթնումին բաժնեկից ըլլայ երախայի պէս
կրթնելով անջատաբար իրարու յաջորդող կրօնական
մեծ հիմնադիրներու, և յաւիտեանս ենթարկուած մնայ
ինքնակոչ կրօնական առաջնորդներու ճնշումին և
հակակլուին։ Անտարակելոյս պէտք է որ մարդկու-
թիւնը չափահաս գառնայ ուշ կամ կանուխ։ Ուրեմն
կը տեսնուի որ մարդկութիւնը չափահաս ըլլալու
վրայ է, և ներկայս փոխանցումի շրջան մըն է միայն։
Անհիմն է այն մտավախութիւնը որ առաջ կուգայ եր-
կու պատճառներէ՝ (ա) չափանիշերու շփումէն և գա-
ղափարներու խեղաթիւրումէն օրոնք առաջ եկած են
փոխանձումի շրջանին պատճառած համաշխարհային
անհանգստութիւնէն, և (բ) գաղափար չունենալի այն
փլանին նշանակէտին վրայ գէպի ուր կը գիմէ մարդ-
կային յառաջդիմութիւնը։

Ներկայ ժամանակներու ամենէն քաջալերական
իրողութիւնը և թերեւս շրջանի ամենէն կարեւոր և
կենսական եղելութիւնը մարդկութեան օգնիչներ կոչ-
ուող գասակարգի մը յայտնուիլն է, որոնց կոչումն
ու պաշտօնն է ապացուցանելը թէ մարդկութիւնը
աստուածային յատկութիւններ և կարողութիւններ
ունի, զորս կրնայ զարգացնել և գործածել, և վերջ
ի վերջոյ պիտի գործածէ իր աշխատանքին և ջան-
քերուն շնորհիւ։ Իրապէս գոյութիւն ունին այսպիսի
մարդեր, և կը գործեն անաղմուկ և նուրբ եղանակ-
ներսվ, սակայն գեռ վերացական հողերու վրայ է ա-
նոնց ազգեցութիւնը։ Անոնց գոյութիւնը կ'ենթագրէ
որ Աստուածային ծրագիր մը կայ մարդկութեան հա-

մար, և կան գիտակից և իմաստուն անհատներ որ կը գործակցին սոյն ծրագրին իրականացումին։ Գաղափարային աշխարհի մէն մի ճիւղին առաջնորդները կը զգան թէ վիլան մը կայ տիեզերքին մէջ և կան գերմարդկային էակներ, և մեծ եղբայրներու կամ կատարելութեան հասած նուիրապետութիւն մը որ կը գործակցին սոյն ծրագրին հետ։ Մեծ քաջալերանք ինչպէս նաև միծ անհրաժեշտութիւն մըն է ասիկա մարդկւթեան, համար։ Մարդիկ վախով և տարակոյւսով կը համակուին երբ տեսնեն որ մէկիկ մէկիկ կ'իշնան ու կը փշուին այն բոլոր յենարանները որոնց կը փարէ քաջաքակիրթ աշխարհը, որովհետեւ վազանցուկ և ոչ էական բաներ են անոնք և չեն կրնար գիւմաւորել բնաշըջուող կեանքին պահանջները։ Սակայն երբ մտաւորական գառակարգը կարենայ աւելի հեռուները տեսնել և ճանչնալ մարդկութեան համար սահմանուած նշանակէտը, անիկա կրնայ այդ ուղղութեամբ գործել և շատ մը տառապանք և անհարկի յոգնութիւն և դժբաղդութիւն ինային անոր։

Ներկան հասկնելու համար պէտք է ակնարկ մը նետել անցեալին վրայւ 1400 թուականներուն աշխարհը ճգնաժամային գրութեան մը մատնսւած էր։ Հոգեկան ճշմարտութիւններուն արտայայտութիւնը այն ատենուան համար իրենց վերջին եզրին հասած այսինքն բիւրեղացած էին, և այդչափ զօրացած էր մարդկային կամքը որ ազգերու և պետութեանց միջեւ բաժանում առաջ եկած էր։ Այս երկու վիճակը, այսինքն բիւրեղացած ուղղափառութիւնը և քաղաքական անջստական ոգին տեւեցին շատ մը սերունդներ, և գեռ կը տեւեն մինչեւ մեր օրերը։ Այսօր թէ կրօնական և թէ քաղաքական մարդկու վրայ միեւնոյն դրութիւնն է որ կը տեսնուի, նայեցէք ուր որ ուղէք, Հնդկաստան թէ Մ.մերիկա, Չինաստան թէ

Գերմանիա, անջատողական ոգի ամենուրէք։ Միեւնոյն ոգին կը ներկայացնեն նաև կրօնական և մտաւորական մարզերը, պուտայականութիւնը իր բազմաթիւ աղանդներովը, բողոքականութիւնը իր հարիւրաւոր իրարու գէմ պայքարող յարանուանութիւններովը, և վիլսովայական պարոցները իրենց բազմաթիւ բաժանումներովը, բլայ արեւելքի, ըլլայ արեւմուտքի մէջ։ Բնդհանուր երեւոյթ մըն է այս։ բաժան բաժան եղած է հանրային զիտակցութիւնը։ Սակայն այս կը նշանակէ միեւնոյն ատեն թէ բիւրեղացումի և բաժանումի շրջանը իր գագաթնակէտին հասած է, և շատ դարեր չանցած անջատումի և տարամերժութեան առաջնորդող այս մտածելակերպը պիտի դադրի այլեւս ու է գործ մ'ունենալէ մեզի հետ։

Այս նպատակին հասնելու համար պէտք էր որ ոյժ տրուէր համագրութեան — իմաստնաց նուիրապետութեան գործելու եղանակը — և քայլեր առնուէր իրագործելու համար այն գաղափարները, որպէս զի արտայայտուի Աստուածալին ծրագիրը, ան որ գոյութեան կանչած է մէն բան։ Երբ միութիւնը տիրէ գաղափարաց աշխարհին մէջ, արտաքին աշխարհը ինքնաբերաբար կը մտնէ համագիր պատշաճ կանոնաւորութեան մէջ։

Հսու իրաւամբ կրնայ հարցուիլ թէ ի՞նչ է այդ Աստուածալին ծրագիրը։ Երբ ծրագիր ըսնեք չենք ուշզեր իմացնել տիեզերական բան մը որ բնաշըջում կը կոչուի, ո՛չ ալ մարդոց վերաբերեալ այն բանը որ կը կոչուի — թէրեւս տարտամ իմաստ մը տալով — հոգիի զօրութեանց զարգացումը։ Մեր մոլորակին համար ծրագրուած այս երկու իրողութիւնները կան եւ կը մնան, եւ անոնք միմիայն միջոցներ են մասնաւոր նպատակի մը հասնելու համար։ Այն ծրագիրը որուն իրականացումը մտալուտ է եւ որուն համար յիշեալ

Նուիրապետութիւնը կը գործէ, կրնայ սահմանուիլ այսպէս : — Անիկա մարդոց մէջ հնթակայական համագրութեան մը եւ հեռակրական (telepathic) յարաբերութեան մը հաստատուիլն է, որու հետեւանքով ժամանակը պիտի կորսնցնէ իր արժեքը : Ան բոլոր մարդոց տրամադրութեան տակ պիտի զնէ անցեալին մէջ ձեռք ձգուած յաջողութիւնները եւ հաւաքուած ծանօթութիւնները : Ան պիտի յայտնէ մարդկային մաքին եւ ուղեղին իրական իմաստը : Մարդու իշխանութիւն պիտի տայ իր ուղեղին եւ մտքին վրայ, ամէն աւել մտքով ու հոգիով ներկայ ըլլալու կարողութիւնը պիտի պարզեւէ իրեն, ու ա ելի ետքը ամենագիտութեան գուռը պիոի բանայ իր առջեւը : Մատուրապէս եւ հոգեպէս չարթնցած մէկու մը համար կարելի չէ այս բանը տնոնել իր լրութեան մէջ, եւ ոչ ալ պատշաճ կերպով զայն հասկնալ : Սակայն այն քայլերը որոնք կը բանան իր հասկացողութիւնը, մարդկային մեքենալին զարգացումը որ զինք հազարդակցութեան մէջ կը զնէ Աստուծոյ կամքը կատարելու պաշտօն ունեցող անհատներու հետ, եւ այն կարողութիւնը որպէս ոչ թէ միայն տարտամօրէն կը զգայ, այլ նաև կը ճանչնայ առնուելիք երկրորդ քայլը եւ որուն առնուելուն կրնայ իր օժանդակութիւնը բերել, այսչափը կարելի է կատարել : Հետեւապէս ուշ զոլը կրնայ իր մէջը զարգացնել յարագիտակցութեան կարողութիւնը եւ լուսավառելու ներքին կայծը, որ երբ տեսնուի ու պատշաճօրէն գործածուի, կը յայտնէ նաև ծրագրին միւս մասերը, եւ մասնաւորապէս այն մասը որուն լո սաւորեալ իմաստունները միայն կրնան պատասխանել եւ սպասարկել :

Այս է անցեալ 400 տարիներու ընթացքին աըրուած մասնաւոր ներքին կրթութեանց (esoteric training) նպատակը որմէ կրնանք հետեւցնել թէ որքան լայն


համբերութիւն և խորաթափանց հեռատեսութիւն ու նին ցեղին աստուածային առաջնորդները : Անոնք առանց աճապարելու, խորհրդակցարար և շրջահայեցութեամբ կը քայլեն գէպի իրենց նպատակը : Սակայն և այնպէս ունին սահմանափակ ժամանակ մը, և այս պարագան է որ կ'ուզենք մեր ընթերցողներուն լուրջ նկատողութեան յանձնել : Բնութեան մէջ Շրջանային Օրէնք (Law of Periodicity կամ Law of Cycles) ըսուած բան մը կայ, որուն բերումով ի միջի այլոց պատեհութեան որոշ յատկութիւններով և կարելիութիւններով ժամանակներ գոյութեան կուգան, իրենց գերը կը խաղան եւ կ'անցնին կ'երթան, որովհետեւ սահմանափակ են : Այս շրջաններուն մէջ որոշ ուժեր, ազգեցութիւններ եւ գոյութիւններ առժամապէս միայն կը գործեն : Այս պարագան առաւելագոյն կերպով օգտագործել կ'ուզեն ցեղին րպասարկունները :

63905.64

Ցեղին իմաստուն ծառաներն ու Առաջնորդները գէպի առաջ նայեցան եւ տեսան որ նոր գտրաշրջանը կը մօտենայ իր մասնայատուկ ուժերով եւ կարելիութիւններով : Անոնք տեսան ներկայացուելու վրայ եռող պատեհութիւնը, եւ անցեալ 400 տարիներու ընթացքին աշխատեցան մարդ պատրաստել այդ շրջանին համար (The Aquarian Age = Ձրհոսի դարաշրջան) որ աստղագիտօրէն պիտի տեսէ 2500 տարի : Իրը կարենանք պատշաճօրէն պիտի տեսէ 2500 տարի : Իրը կարենանք պատշաճօրէն պիտի տեսէ 2500 տարի : Իրը կարենանք պատշաճօրէն պիտի տեսէ 2500 տարի :

Նկատուեցաւ որ երկու անհրաժեշտութիւն կար, որպէսպի պատշաճօրէն օգտագործել միոյն շրջանին պարգեւելիք հոգեկան ուժերն ու առիթները, պիտի կը ընանք փորձառարար զիտակցիլ մարդոց միջեւ գոյութիւն ունեցող միութեան կապին, եւ պիտի ունենանք գիտական եւ գիտակից եղբայրութիւն մը փոխանակ զգայական եղբայրութեան որ այդչափ շռայրէն կը ներբռուի ներկայ ժամանակները :

Նկատուեցաւ որ երկու անհրաժեշտութիւն կար, որպէսպի պատշաճօրէն օգտագործել միոյն շրջանին պամ



Նոր շրջանի աստղաբաշխական ուժերը և Նախ՝ պէտք էր որ մարդկութիւնը մտաւոր զարգացում մ'ունեա նար, եւ անոր գիտակցութիւնը բարձրանար մտային մակարդակի բարձրագոյն խաւերուն, եւ այդչափ մը մեծնար որ կարենար իշխել ոչ միայն զգացողականութեան, այլ նաեւ իր սովորական խելքին վրայ է Ընդհանուր կերպով մը եւ լայնօրէն գործելու էր մարդոց միտքը, եւ բարձրանալու էր մարդկային հասկացուղութեան մակարդակը և եւ երկրորդ՝ ճար մ'ընելու էր որպէսզի տապալին ու կորսուին բաժանումի, կղզիաց ցումի եւ նախապաշարումի որմերը որոնք մարդերը իրարմէ զատ կը պահեն եւ օրէ օր ալ կ'ամրապնդուին։ Երջանէ շրջան, դարէ դար, մարդիկ ինքնազոհութեան եւ տարամերժութեան մէջ կը պարուրուէին եւ երթալով կը բիւրեղանային ընտանեկան, ազգային եւ ցեղային հպարտութեան մէջ։

Առ այս կազմուեցան փոքրիկ խումբեր որոնք սատարեցին մարդկութեան մտային յառաջդիմութեան եւ զարգացումին անցեալ երեք չորս դարերու ընթացքին մէջ։

Այս խումբերը ունեցան չորս գլխաւոր բաժանումներ — կրթական, ընկերային, կրօնական եւ գիտական և վերջերս երեւան եկան ուրիշ երեք խումբեր եւս, — փիլիսոփայական, հոգեբանական եւ տնտեսական։ Ի հարկէ անցեալին մէջ փիլիսոփաներ միշտ անպակաս եղած են մարդկութեան մէջէն, սակայն ասոնք ընդհանրապէս կղզիացած անհատներ եղած են, եւ հաստատած են մէկ մէկ փիլիսոփայական դպրոցներ, բոլորն ալ ծանօթ իրենց կողմանկցական եւ անշատողական ոգիով։ Ակնառու անհատներ չկան հիմա ինչպէս որ կային անցեալին մէջ, անոնց փոխարէն խումբեր ունինք որոնք կը ներկայացնեն ու կը մարմացնեն որոշ գաղափարներ։ Ուրեմն կ'արժէ որ սոյն

եօթը խումբերուն վրայ նայուի իրը նուիրապետութեան ծրագրին գործակտարները, որոնք կոչում ուսնին մտայնութիւններ ստեղծելու եւ բարելաւելու, նախապատրաստական պարագաներ կերտելու եւ որոշ բաժին ունենալու մարդկային բարեշրջումի գործին մէջ։

Անցեալին մէջ զանազան ոյժեր յաջորդաբար արտայայտուեցան եւ գացին, եւ անոնց շրջանին մէջ երեւցան պղտիկ խումբեր որոնք խաղացին իրենց դերերը եւ անյայտացան, յաճախ անգիտակ մնալով իրեց ներքին միութեան և աշխատակիցներուն մասին։ Դէպի ետ նայելով կարելի է յստակ կերպով մը տեսնել թէ ինչ գործ տեսան անոնք եւ ինչպէս սատարեցին մարդկութեան յառաջացումին։ Հոս մեր միջոցը չներեր անոնց գործին մանրամասնութեան մէջ մտնել, սաշափ մը միայն կրնանք ըսել որ մարդկութեան աչքը բացին անոնք, ոչ միայն նիւթի եւ երեւոյթի (form) վրայ, այլ նայնիսկ իր էսւթեան թաքուն խորքերուն վրայ։ Անոնց գործունէութեան իրը հետեւանք ունինք հիմա մարդկութիւն մը որուն անհատները թէեւ գեռ չեն ճանչցած ներքին անքակտելի միութիւնը, սակայն եւ այնպէս սկսած են սերտօրէն ու մօտիկորէն յարաբերութիւն իրարու հետ։ ուրեմն ներկայ մարդկութիւնը կը բնորոշեն հետեւեալ երեք իրողութիւնները։

1. Հիմանալի ներքին յարաբերութիւն եւ հաղորդակցութիւն մը, որուն սպասարկուներն են ձայնաձիրը, մամուլը, փոխադրութեան ներկայ միջոցները, հետագիրն ու հեռաձայնը։

2. Լայնատարած մարդասիրական ձեռնարկներ, եղբօր եղբօրը հանդէպ, մարդոց ուրիշ մարդերու հանդէպ տածած պատասխանատուութեան զգացումը որ բացարձակապէս անծանօթ բան մըն էր 1500 թը

ւականներուն է կարմիր խաչի դրսակարգէն շարժումներ, կրթական հաստատութիւններ, հիւանդանոյներ եւ ներկայ տնտեսական տագնապը թեթեւցնելու բընոյթն ունեցող միջոցներ, ասոնց բոլորն ալ վերը յիշուած ներքին գուծունեռութեան արտաքին երեւոյթներն են:

Յ. Բոլոր մարդկային ընտանիքին նախապէս յիշուած երկու հիմնական խումբերու մէջ բաժնուիլը դիտակից կամ անգիտակից կերպով:

Ան միութիւնը զոր կը փափաքին հեռատես անհատներ, ոչ մէկ մասին անտեսուիլը կը նշանակէ ընդհակառակը այդ կը նշանակէ որ իւրաքանչիւր հատուած ստանայ պէտք եղած խնամքը եւ աճի այնպէս որ ընդհանուր գործարանաւորութիւնը օգտուիր սոյն ներգաշնակութենէն: Այդ միութիւնը կը նշանակէ, օրինակի համար, իւրաքանչիւր ազգին իրեն հաճելի եւ յարմար ձեւով զարգացումն ու կառավարուիլը, որպէսզի ան կարենայ կատարել իր միջազգային պարտականութիւնները, եւ այսպէսով ինքզինքը արժեցնէ իրը ազգերու եղբայրակցութեան մէկ անդամը ։ Այդ չը ջատագովէր համաշխարհային կառավարութեան մը սկզբունքը, այլ կը ջատագովէ զարգացումը ընդհանուր գիտակցութեան մը, որ կը զգայ աւրողջին միութիւնը, եւ կը յանգեցնէ այն վճռականութեան թէ իւրաքսնչիւրը ամենուն համար պէտք է ըլլայ եւ ամէնը իւրաքանչիւրին համար: Այս կերպով միայն կրնայ առաջ գալ միջազգային միութիւնը մը որուն բնոյթը պիտի ըլլայ քաղաքային և ազգային ոչ - եսաս սիրութիւն: Նաև, այդ միութիւնը չնշանակէր միաձեւ կրօնքի մը հիմնուիլը: Ան կ'ուզէ ծանօթացնել այդ իրողութիւնը թէ ճշմարտութեան եւ հաւատալիքներու բոլոր բանձեւումները մասնակի բաներ են ժամանակի եւ միջոցի մէջ, առժամեայ կերպով մը

պատշաճեցուած դարու եւ ցեղին պայմաններուն եւ ընդունակութեանց: Անոնք որոնք մասնաւոր հակում մ'ունին ճշմարտութեան որ եւ է կերպ յայտնութեան մը, ո եւ է կրօնի մը, պիտի հասկնան որ ուրիշ յայտնութիւններն ալ, ուրիշ անուանակոչումներն ալ, զԱստուած եւ անոր գործերը բացատրելու կամ ծանօթացնելու ուրիշ եղանակներն ալ կրնան հաւատարապէս ճիշդ ըլլալ, եւ կրնան իրենց մէջ մասեր պարունակել այնպիսի ճշմարտութիւններէն կամ իւրականութիւններէն որոնք աւելի մեծ եւ աւելի լաւ են քան ինչ որ կրնայ ըմբանել եւ արտայայուել մարդուն ներկայ միտքն ու կազմուածքը:

Ուրեմն, անցեալ չորս գարերու ընթացքին խումբերը իւրարու յաջորդեցին, եւ իւրաքանչիւրը կատարեց իր գերը: Հիմա մենք ան նց գործին պտուղն է որ կը քաղենք: Իբր կրթական խումբի աշխատանքին արդիւնք ունեցանք Անգլիոյ Եղիսաբէթ թագուհիի գարուն բանաստեղծները եւ Վիքթորիական գարուն գերման երաժիշտները: Ունեցանք նաև արուեստոգէտներու խումբերը որոնք հիմնեցին Եւրոպային փառքը կազմող գպրացները: Նաև ուրիշ երկու նշանաւոր խումբեր, մէկը կուլտուրական եւ միւսը քաղաքական, խաղացին իրենց գերերը, եւ առաջ բերին, մէկը՝ Վերածնունդը (Le Renaissance) եւ միւսը ֆրանսական յեղափոխութիւնը: Դեռ կը տեւէ ասոնց գործին հետեւանքը: Ներկայ մարդասիրակտն շարժումը որ կը չեշտէ ներկայիս մէջ իր լուռմն ունեցող անցեալը: Կը սկսի Վերածնունդէն: Խոկ Յեղափոխութիւնը, եւ մարդոց իրենց աստուածային իրաւունքներուն համար կռուելու վճռականութիւնը մասնաւոր ծնունդն է ֆրանսական յեղափոխութեան: Ապստամատաբութիւն, քաղաքական կուսակցութեանց կազմութիւնը, գասակարգային պայքարը որ սուր հան-

գամանք մ'ունի մեր օրերը, եւ իւրաքանչիւր երկրէ պայքարող քաղաքական հատուածներու բաժանումը, անցեալ երկու հարիւր տարուան ընթացքին համաշխարհային, թէ եւ միշտ ցանցառ, երեւոյթ մը դարձած է։ Այս միջոցներով մարդիկ մեծցան և մտածել սորվեցան։ Հասկնալի է որ իրենց փորձառութեան ընթացքին շատ անդամ սխալ միտքեր որդեգրած, սխալ կերպով մտածած եւ սխալ գործեր տեսած ըլլան։ հասկնալի է նաև որ սխալմունքներ ասկէ ետքն ալ պիտի պատահին, սակայն ինչ ալ ըլլայ վերջնական բարիքը ստոյգ եւ ապահով է։ Լայնատարած անհանգտութիւն, առժամեռյ նեղութիւններ եւ տընտեսական տափանապներ, պատերազմ եւ արիւնհեղութիւն, աղքատութիւն եւ մոլութիւն, այս բոլորը բաւական են յունետեսութեան անդունդը գլուրելու մակերեսային խորհող մը։ Սակայն անոնք որ տեսած են, անոնք որ կը զգան իմաստուն նուիրապետութեան ներքնապէս առաջնորդող ձեռքը, գիտեն որ առողջ է մարդկութեան սիրու, եւ ներկայ քառսին մէջէն. եւ ո՞վ գիտէ թերեւս անոր բերումով երեւան պիտի գան կացութիւնը շոկելու եւ եղբայրակցական միութիւնն ու համադրութիւնը (synthesis) ստեղծելու կարող մարդեր։ Հասունցած է մարդկութիւնը, եւ եկած է ժամանակը. երբ բաժան բաժան եւ իրարմէ հեռու մնացող մասերը կրնան միանալ եւ համադրուած ամբողջութիւնը, մարդկային ընտանիքը, կրնայ գարձեալ բարձրանալ իր սկզբնական կատարելութեան պատուանդանին վրայ*)

*) Հոս ակնարկուած գաղափարը հետեւեալն է։ Հոս աս մը խորհողներու, մանաւանդ բաքնագէտներու (occultist) որոնց դասակարգին կը պատկանի Տիկին Պեյլի, մարդկութիւնը կամ մարդկային գիտակցութիւնը միութիւն մըն է խոս հեռաւոր դարերու մէջ, քերեւս

Ունեցանք նաև կրօնական հողի վրայ աշխատող բազմաթիւ խումբեր, որոնց թուումն ընկեն անկարելի է։ Ունինք կաթոլիկ միստիկներ որոնք Արեւմուտքին փառքը կը կազմնաւ կան նաև Բողոքող Լուտերականներ, կալվինականներ, Մեթոդիստներ, Պանդուխտ Հայրեր (Pilgrim Fathers — այս թթու բայց անկեղծ մարդերը), Հիւէնօթներ, Մօրավիաններ և վերջապէս ներկայ հազար ու մէկ աղանդներ որ կը տեսնուին ամէն երկրի մէջ։ Ասոնց իւրաքանչիւրը իրենց մասնաւոր պաշտօնը կիրարկեցին և մարդերը առաջնորդեցին այն կէտին վրայ, ուր անոնք կ'ըմբռոստանան այլեւս և չեն ուզեր կրօնական հեղինակութեան իննթարկութիւն։ Անոնք իրենց գործին բնոյթովն իսկ մարդը առաջնորդեցին որ անիկա ինքնիրեն համար խորհի։ Անոնք անձնական ազատութեան և գիտնալու անհատական իրաւունքի ջատագովները եղան։

միլիսնաւոր տարիներ առաջ։ Սակայն միտքը զարգացած չըլլալուն զգացողական եւ անգիտակից միութիւն մըն էր այս եւ մարդիկ կ'ապրէին անգիտակից իրավունքաւութիւնը մը մէջ։ Մարդկուրեան ոսկեդարն էր այս։ Այս գրեոյին լեզուով Առաջին Շրջանն է այս։

Մէքին արբնալովը երեւան եկաւ ինքնագիտակցութիւն, եսապատութիւն, ինքնասիրութիւն, ինքնակեդրունցում, ենեւապէս բաժանում, տարամետութիւն, եւլն։ Այս երեւոյթին բնական եւ անբաժան ընկերը եղաւ ցաւ, վիշ, տալապանէ, պայխար, մահ։ Ներքին միուրեան կապը բոլորովին կ'անհետանայ։ Երկրորդ օրջանն է այս։

Ասոնց յաջորդող աստիճանը այն է, ինչպէս որ հեղինակը կը բացատէ իրեն յառուկ ուժգին լեզուով, քէ մարդիկ առանց ինքնագիտակցութիւննին կորսնցնելու, առանց իրենց անհատականութիւնն բան մը զեղջելու (ի բաց առեալ եսապատութիւն, այլամերժութիւն եւ նման անձնականսւրեան վերաբերեալ բաներէ որոնց դերը լրացած եւ եղանակը անցած ըլլալով մարդիկ ա-

Պէտք է հակիրճ մեկնաբանութիւն մը տալ վերջին երեք խումբերուն վրայ . որոնց գործը զարմանալիօրէն կը տարբերի միւսներուն գործէն : Թուականի կարգին վրայ կուգան նախ՝ փիլիսոփաները , յետոյ հոգերանները , իսկ ամենէն ետքը գործի մարդերը կամ տնտեսագէտները :

Ներկայ փիլիսոփայական կաճառը այլեւս զօրաւոր կերպով մը կը կաղապարէ ժողովուրդին մտածելակերպը , և միեւնոյն ատեն հին ասիական փիլիսոփաներու գաղափարներն ալ կամաց կամաց կը սկսին արեւմտեան գաղափարներու վրայ ազդելու ։ Վերլուծումի , յարակցութեան և համագրութեան (analysis, correlation, synthesis) միջոցներով մարդուն մտածելու կարողութիւնը կը զարգանայ , և վերացական միտքը կը միանայ գործնական կամ առարկայական մտքին : Ուրեմն , փիլիսոփայական գործին իրը հետեւանք ,

նոնցմէ ձերբազատուելու են , կրնան վերացնել նաեւ նախին գիտակցուրիւնը , այն է մարդոց միջեւ գոյութիւն ունեցող միութեան աստուածային կապը : Բարեւզումի այս աստիճանն է որ գիտակից եղբայրութիւն կ'անուանուի սոյն գրութեան մէջ : Աս ալ երրորդ ըրգանն է :

Աստուածաւնչի այլաբանուրեան մէջ առաջին ըրգանը կը պատկերացուի Ադամ Եւայի (նախկին մարդկուրեան) Եղեմի դրախտին մէջ ապրած երջանիկ եւ սակայն անգիտակից (մերկ) կեանեով . Երկրորդ ըրգանը կը պատկերացուի անսնց դրախտէն արտախումնվ . Երբ մտքին որոս ուղղութեամբ գործելու սկսելով կորսուեցաւ նաեւ միութեան կապը եւ սկսաւ սառապալի փորձառութեան (քեւել զարգացումի համար անհրաժեշտ եղող) Երկրորդ ըրգանը : Այս ըրգանն ալ իր լրումին հասած ըլլալով տակաւ առ տակաւ պիտի սկսի նոր դարաշանը , Երրորդ ըրգանը , զոր այլշափ զեղեցկօրէն , ուժգնօրէն եւ բազմակողմանի կերպով կը նկարագրէ ու կը տեսէ հեղինակը :

Հ. Ս. Տ.

մարդուն զգայական մասը իր ծանօթ երեք ստորաբաժանումներով . այն է բնազգով , միտքով և գերզգայութիւնով (intuition) կը հասնի մտացի համակարգութեան (coordination) : Բնազգը կապ մըն է զոր մարդն ունի կենդանական աշխարհին հետ , միտքը ուրիշ մարդոց կը միացնէ զինքը , իսկ գերզգայութիւնը իր առջեւ կը բանայ հոգեկան արժէքներու աշխարհը : Փիլիսոփայական պրատումներու նիւթը կը կազմեն այդ երեքը , որովհետեւ փիլիսոփայութեան նիւթն է ճշմարտութեան կամ իրականութեան բնոյթը և գիտութեան կամ ծանօթութեան միջոցները :

Միւս երկու կրտսեռ խումբերն են . (Ա) Հոգեբանները որոնց բնաբանն է Տելրեան հրամանը՝ «Մա՛րդ , ծանի՛ր զիե՞զ» , և (Բ) Տնտեսագէտները որոնք աւանդապահներն են այն միջոցներուն որոնք անհրաժեշտ են մարդուն ֆիզիքական գոյութեան համար : Այս երկու միւզերը բնականաբար և հակառակ իրենց արտաքին զարտուղութեան և տարբերութեան , էապէս աւելի համագրական (synthetic) են քան միւսները : Մէկը կը զբաղուի մարդկային ցեղի հետ , մարդկութեան զանազան տիպերուն հետ , մարդկային մեքենային հետ , մարդուն մզումներուն և յատկութիւններուն հետ , և անոր գոյութեան յայտնի կամ թաքուն նպատակին հետ : Միւս խումբը կը հակալչու անոր գոյութեան միջոցները և կը կառավարէ ամէն ինչ որ կրնայ ոյժի վերածուիլ , և զիկտագորութիւն մը կը հաստատէ հանրային յարաբերութեանց , վաճառականութեան և փոխագրութեան բոլոր միջոցներուն վրայ : Ասոնք կը հակալչու առարկաներու բազմազանութիւնը զորս ժամանակակից մարդը անհրաժեշտ կը նկատէ իր կենցաղին համար : Դրամը բիւրեղացած ոյժ մըն է , նիւթականացած , այսինքն երեւելի գարձած կենսական ոյժն է , որ տնտեսական ճիւղի հակալչուն

տակ է։ Այս ճիւղը թուագրական կարգով ամենէն ետք կուգայ և իր ուղղութիւնը ճշգրտօրէն ծրագրուած ըլլալով խնամքով առ առաջ կը տարուի, կէտմը զոր պէտք չէ մռանալ։

Աշխարհի վրայ գտնուող բազմաթիւ ազգերու և բիւրաւոր մարդերու հետ բազգատմամբ խիստ սակաւաթիւ են այս խումբերը և անոնց անգամները, որով կարելի է դիւրաւ ճշգել մարդկային զարգացումի համար անոնց կատարած գերը և գրաւած ընկերային գիրքը։ Բուն չետեղիք կէտը այն է որ անոնց բոլորն ալ իրենց մղումը ստացան կեանքի ներքին, ենթակայական կողմէն։ Անոնք եկան Աստուածային մղումով մը և իրենց կատարելիք մասնաւոր գործին գիտակցութիւնովը։ Սկիզբները բոլորն ալ իմաստուններ և միստիկներ եղան և անտեսանելիօրէն առաջնորդուեցան, քայլ առ քայլ, իրենց հոգիներուն կողմէ, որոնք իրենց կարգին գիտակից կերպով կը գործակցէին գերմարդկայնոց նուիրապետութեան հետ Եղելութիւնը այսպէս եղած է նոյնիսկ այն պարագային, երբ ֆիզիքական մարդը անգիտակ եղած է իր պատկանած խումբին մէջ ունեցած գիրքին և կամ այդ խումբին Աստուածային պաշտօնին։ Կ'արժէ յիշել որ անյաջողութեան կամ ձախողութեան դէպք մ'իսկ չէ արձանագրուած, թէև անհատը միշտ ականատես չէ եղած ձեռք բերուած յաջողութեան, որովհետեւ անոնք ապագայի համար կը շինեն ու կը ծրագրեն Յաւալիօրէն ճիշգ է որ իրենցմէ ետքը եկողները յաճախ ձախողած են իրենց մասնակի օժանդակութեան մէջ և գործակիցներէն ոմանք հաւատարիմ չեն մնացած իրենց իտէալին, սակայն կեդրոնական խումբին ձեռնարկները միշտ յաջողութեամբ պսակուած են։ Այս իրողութիւնը կը բուժէ յոռետեսութիւնը և կը վկայէ ենթակայական գործունէութեան մեծ ոյժին։

Գերմարդկայնոց նուիրապետութիւնը հիմա ուրիշ ծրագիր մը կը հետապնդէ. այն է ի մի ամփոփել և ներդաշնակ ուղղութիւն մը տալ մտքի այն հոսանք ներուն որոնք մէջտեղ եկան 1500 թուականէն ասդին, և որոնք իրենք իրենց ձգուելով դէպի անջաւաթում և ուծացում կրնան առաջնորդել, ինչպէս որ ակնարկուեցաւ վերը։ Որովհետեւ սկզբնական մղումները կրնան թէ բարիք և թէ չարիք գործել։ Երբ մարդոց ուշագրութիւնը տառին կամ նիւթին վրայ կեցրոնանայ և նիւթը կամ ձեւականութիւնն իշխէ, ասոր չարիք կ'ըսենք, որքան ատեն որ անիկա մնայ ստորագաս և զանցառելի քանակութիւն մը, ասոր բարիք կ'ըսենք, որովհետեւ այս պարագային գաղափարականը կ'իշխէ մեր վրայ և ոչ թէ անոր արտայայտութիւնը։ Ժամանակի հոլովումով քանի մտքի ոյժը զրոցմուի նիւթին վրայ, (այսինքն գաղափարը նիւթականանայ)։ և աւելի պղտիկ մտքեր սկսին զայն ըմբռնելու կամ ոգեւորուիլ անով, այն ատեն կը սկսի երեւան գալ այն զոր չարիք կը կոչենք։ Վերջ ի վերջոյ ասիկա կը յանգի եսասէրութեան, բաժանումի, հպարտութեան և ուրիշ անբաղձալի յատկութեանց շարքին որոնք այդչափ աւերներ կը գործեն աշխարհի վրայ։

Նախապէս պէտք եղած էր մարդոց անկապակից մասսաներէն զանազան յատկութիւններով օժտուած մարդեր ընտարել և զատ զատ անոնց յանձնել մարդկութեան մակարդակը բարձրացնելու և մարդկային գիտակցութիւնը ընդլայնելու պաշտօնը։

Հիմա ա'լ ատենը եկած է որ գոյութիւն ունեցող խումբերէն անհատներ ընտրուին կազմելու համար ենթակայական մարմին մը, որ իր մէջ ունենայ բոլոր ցեղերէ, բոլոր տիպերէ և բոլոր հակումներէ մարդեր ու կիներ։ Մասնաւոր առաքելութիւն մը պիտի

ունենայ սոյն մարմինը որուն վեր սրերեալ իրականութեանց մի քանին կրնանք դասաւորել այսպէս :

Ա. Ասիկա տեսակէտով մը ենթակայական նուիրապետութեան ֆիզիքական խաւի վրայ արտայայտուելուն, կամ սոյն մարմինին ֆիզիքական մէկ մանրանկարը շինելու փորձ մըն է, նկատելով որ ֆիզիքական մարմացումի մէջ եղողները պիտի մասնակցին անոր: Թէ ասոնց բոլորն ալ ֆիզիքական մարմացումի մէջ եղողներ պիտի ըլլան, սակայն անոնք պիտի գործեն ենթակայականօրէն, և պիտի օգտագործեն ներքին զգացողական գործարանաւորութիւնը և գերգգայութիւնը (intuition): Ո- պիտի բաղկանայ բոլոր ազգերու ու տարիքի պատկանող մարդերէ եւ կիներէ, սակայն բոլորն ալ պարտին հոգեպէս տրամադրուած ըլլալ, գիտակից և գործունեայ անհատներ ըլլալ, զարգացած մտքի տէր և արթուն ըլլալ, և բոլորն ալ համապարբակ (inclusivə) բնոյթ ունենալ:

Բ. Անդամներուն պարտագրուելիք էական պայմաններէն մէկը այն է որ անոնք պիտի յօժարին անծանօթ մնալու և ենթակայական մակարդակներու վրայ աշխատելու: Անոնք պիտի գործեն անշուք կերպով մը և վարագոյրի եռեւ: Հետեւապէս անոր անդամները հեռու պիտի ըլլան փառասիրութենէ, ցեղային գերակշռութեան զգացումէ, և անհատական զարգացումի հապարտութենէ: Անոնք մի միայն զգայականօրէն գիտակից պիտի ըլլան իրենց ընկերներուն, անոնց մտածումներուն և անոնց միջավայրին ու պարագաներուն:

Գ. Ո և է արտաքին կազմակերպութիւն մը չպիտի ունենայ անիկա, ո՛չ կերպնատեղի, ո՛չ ժողովրդականութիւն, ո՛չ ծանուցում և ո՛չ ալ խմբանուն: Ասիկա հնագանդ գործիչ և պատրաստակամ օշնիչներու խումբ մըն է, հնագանդ միմիայն իրենց հոգեներուն և խումբի կարիքներուն: Հետեւապէս սոյն

խումբին կը պատկանին ամէն անոնք որ իրապէս կը ծառայեն իրենց նմաններուն, ուր որ ալ, որ ձիւզի մէջ ալ ծառայելու ըլլան, կրթական ընկերային, գիտական, կրօնական, ֆիլմովայական, հոգեբանական կամ տնտեսական Ասոնք մաս կը կազմին մարդկութեան համար աշխատող արհեստաւորներու ներքին կաճառին, աշխարհի միստիկներուն, այս պարագան գիտնան կամ ոչ: Ամէն մէկուն կատարած գործը և տրամադրութիւնն ու մտածելակերպը և ո՛չ ուրիշ նշան մը զինք պիտի ծանօթացնէ ուրիշ անդամի մը երբ ասոնք պատահմամբ իրարու հանդիպին ֆիզիքական խաւի վրայ:

Դ. Այս խումբը «հոգեկան» բառը կը գործածէ խիստ լայն իմաստով մը: Հոգեկանը ըստ իրենց այն համապարփակ ձիգն է որ կը ձգտի գէպի մարդոց բարելաւումը, զարգացումը և հասկացողութիւնը: Ան կը նշանակէ, ըստ իրենց, լայնամտութիւն, միջաղգային հարգրական (synthetic) հազորդակցութիւն, կրօնական համապարփակ տրամադրութիւն, և մտային բոլոր ուղղութիւնները որոնք առնչութիւն ունին մարդկային էակներու ներքին զարգացումին հետ:

Ուրեմն, խումբ մըն է անիկա որ մասնաւոր ոճեր կամ ո և է մատեան չունի, հաւատամք մը չունի, և ո՛չ ալ բիւրեղացած վարդապետութիւն մը: Իւրաքանչիւրին և բոլորին մզիչ ոյժը Աստուծոյ սէրն է որ կը յայտնուի մարդոց իրարու հանդէպ տածած սիրոյն մէջ: Անոնք գիտեն եղբայրութեան ճշմարիտ իմաստը, և խտիր չեն գներ ազգութեանց և ցեղերու միջեւ: Անոնց կեանքերը կամաւոր ծառայութեան կեանքեր են որ կը մասուցուի առանց եւսասիրութեան և առանց վերապահումի:

Ե. Անդամները ցեղին երեց եղբայրներուն միայն ծանօթ է, և անուանացանկ չըռնուիր: Անդամներէ երեք յատկութիւն կը պահանջուի:

1. պէտք է որ Հոգիին և իր Մեքենային, այս ինքն Փիզիքական մարդուն մէջ բաւականաչափ յարաբերութիւն հաստատուած ըլլայ և ներքին երրորդութիւնը, այսինքն հոգին, միտքն և ուղեղը գործոն և մէկ գծի վրայ ըլլան (aligned),

2. Ուղեղը հեռակրօրէն զգայուն ըլլալու է երկու ուղղութեան վրայ, և գործելու է ուղուած ատեն : Ան գիտակից ըլլալու է հոգիներու աշխարհին ինչպէս նաեւ մարդոց աշխարհին :

3. Ընդունակ պէտք է ըլլայ վերացական և համագրական կերպով մտածելու : Այս յատկութիւնն է որ մարդը կը կարողացնէ ցեղային և կրօնական պատուարներուն վրայէն ցատկելու : Այս յատկութեան զարգացումով հաւատքը վստահութեան կը փոխուի, և կը տեսնուի թէ կեանքը շարունակական է և մահով չվերջանար :

Ամփոփինք : Բայինք որ անցեալին մէջ յայտնուող խումբերը իրականութեան որոշ մասերը ներկայացուցին, և որոշ յատկութիւններ ի յայտ բերին : Նոր խումբը բոլոր կողմերը պիտի ներկայացնէ և կազմուած պիտի ըլլայ ոյժի բոլոր ճիւղերու պատկանող անդամներէ : Շատ մը խումբերու պատկանող անդամներուն մեծամասնութիւնը Աստուածային ծրագրին որոշ մասերը կատարեցին եւ աշխատեցան մարդկութեան զարգացու մին. համար, սակայն անոնք ընդհանուր առմամբ որոշ հասկացողութիւն մը չունէին իրենց կատարած գործին իսկական բնոյթի մասին, և գաղափար չունէին հոգիին և մարմոյն յարաբերութեան վրայ, որը միայն կարող է առաջնորդել իմաստուն աշխատութեան : Անոնք խումբեր էին կազմուած գլխաւորապէս անձնաւորութիւններէ որոնք ունէին հանձարի բաժին մը, ինչ որ կը ցուցնէ թէ հասկացողութիւն մը հաստատուած է հոգիին հետ :

Ներկայիս կազմուելու վրայ եղող խումբը այնպիսին երէ պիտի բաղկանայ որոնք լիովին գիտակից են հոգիի գոյութեան, եւ իրական ու տեւական յարաբերութիւն մը հաստատած են անոր հետ ։ Ասոնք միտքը, զգացողականութիւնը և մարմինը կը նկատեն իրը գործիքներ, որոնք կը ծառայեն, հոգիի առաջնորդութեան տակ, որոշ մարդկային հաղորդակցութիւններ կատարելու և որոշ աշխատանքներ տանելու : Հետեւապէս անոնք մարմին ունեցող հոգիներ են և կը գործածեն անձնականութիւնը կամ Փիզիքական մարդը, և ոչ թէ Փիզիքական մարդեր՝ պատահաբար ներշնչուած հոգիին կողմէ : Շատ մը նախորդ խումբերու անդամները բոլորն ալ կերպով մը միակողմանի մարդեր էին, և իրենց հանձարները գործեցին որոշ ուղղութիւններու վրայ : Անոնք մարդկութեան ընծայեցին փառաւոր կարողութիւններ, Շէքսֆիրի պէս գրող մը, Տա Վինչիի պէս նկարիչ մը, Պէթովէնի պէս գլուխուրութոցներ արտադրող երաժիշտ մը, և կամ Նափոլիոնի պէս համաշխարհային յեղաշրջումներ կատարող մէկը : Սակայն նորատիպ խումբի արհեստաւորը բազմակողմանի անհատ մը պիտի ըլլայ և պիտի կրնայ կատարել ո և է գործ մը որուն պիտի ուզէ իր ձեռքը երկարել, և հիմնական մղում մը պիտի ունենայ մտային մակարդակներու վրայ աշխատելու քան թէ Փիզիքական խաւի վրայ : Հետեւապէս ասանկ մէկը կրնոյ օգտակար կերպով գործակցիւ ցեղի առաջնորդներուն հետ, և շատ մը մարզերու մէջ գործել իր ճկունութեան չնորհիւ, և յարատեւ հաղորդակցութեան մէջ ըլլալով իր հոգիին հետ, ասկէ քաղուելիք չնորհն ու կարողութիւնները ի սպաս պիտի գրուին իր խումբին պահանջներուն ու կարիքներուն :

Թերեւս դար կամ գարեր պիտի անցնին մինչեւ որ յայտնուի այս խումբին իրական ներկայացուցիչը : Ա-

նիկա նոր գարաշը ջանի բուն մարդք պիտի ըլլայ համազային խառնուածքով, սուր զգայութիւնով, բարձը մտային կազմուածքով, մասնաւորապէս բարձրագոյն հոգեկան թութուացումներու ընդունակ զգացողական կազմուածքով, զօրաւոր և կիրթ ուժամարմինով (կամ եթերային մարմինով) եւ վերջապէս առողջ ֆիզիքական մարմինով, թէեւ այս վերջինը սովորական իմաստով ուժեղ չպիտի ըլլայ:

Քիչ մը յստակ կիրպով արտայայտուինք աշխարհի արհեստաւորներուն մասին և ի՞նչ է անոնց ներկայ դրութիւնը:

Եւրոպական երկիրներու մէջ, Միացեալ Նահանգներու մէջ, Սոխոյ եւ Հարաւային Ափրիկէի կարգ մը մասերուն մէջ մարդեր կան, ընդհանրապէս աշխարհի անծանօթ, որոնք նեմարտութիւն կը մտածեն: Այս խօսքին ուշադրութիւն ըրէք: Այս նոր խումբին ամենէն կարեւոր անդամները, եւ անոնք որոնք խիստ մօտյարաբերութիւն ունին ցեղին մեծ եւ իմաստուն Առաջնորդներուն հետ, այդպիսիներ են որոնց կեանքը գէպի նոր իտէալ ուղղուած է: Ճիշտ կրնայ ըլլալ որ անոնց մտածումները որոշ ֆիզիքական արդիւնքներ կարենան տալ, սակայն անոնք կ'ապրին, ամէն բանէ առաջ, «բարձրագոյն խաւերու վրայ», հան կը կատարեն իրենց աշխատանքը, եւ լուռ ու խաղաղ կերպով կը տարածուի անոնց ազգեցութիւնը: Անոնք կարեւորութիւն չեն տար իրենց անձնաւորութեանց եւ երբէք չեն պարտադրեր ո՛չ իրենց գաղափարներն ու տեսակէտները եւ ո՛չ ալ իրենց գործելակերպը: Անոնք իրենց տկար կողմերը կը ճանչնան, սակայն ասիկա արգելք կամ անպատճութիւն մը չկազմեր իրենց համար. կը շարունակեն մտածել, որպէսզի այն Աստուածային ծրագիրը զոր կը տեսնեն բարձրագոյն խաւերու վրայ, իրականանայ նաեւ ֆիզիքականին

վրայ: Անոնք բնականաբնագածք զարգացած, հմուտ եւ մամուլին հետեւող մարդեր են, որովհետեւ ներկայ դժուարին փոխանցումի շրջանին մէջ կը պարտին մօքտէն տեղեակ մնալու աշխարհի վիճակին եւ իւրաքանչ չիւր երկրի մէջ տեղի ունեցող անց ու դարձին: Իւրականութեան մէջ՝ ազգութիւնը չունին անոնք, այն իմաստով որ ո՛չ իրենց երկիրը եւ ո՛չ ալ իրենց ընդկերային գիրքը իրր ամենէն կարեւոր բաներ չեն նըսկատիր: Ասոնց նշան արանն է առանց աճապարանքի աական յարատեօրէն աշխատաիր, որպէսզի կրթութիւնը գողովուրդներու հասկացողութիւնն ու մտայնութիւնը եւ վերջ գտնէ կրօնական աղանդամութիւնը, ազգաւ շին այլամերժութիւնը, եւ ցեղապին նախապաշարումը: Մէկ մէկ, հոռու հոռն, քով քովի կուգան անոնք, եւ իրենց շուրջը կը հաւաքին այն տեսակ մարդեր որոնք ազատ են հին գրութեան ընկերային, կրօնագ կան եւ կրթական գաղափարներէ: Ասոնց բողըն ալ, օժտուած սոյն տրամադրութիւնով, ապագային կը նային եւ իրենց պաշտօնն ու պարտականութիւնը կը նկատեն ցխաղալութեան ու հաճութեան» նոր դաշտաշրջանը կերտելը: Միլիոնաւոր մարդոց մէջ հազիւ մի քանի հազար հոգի կայ որոնք կրնան միեւնոյն քանը զգալ: Աստուածային վիլանի հետ գիտակցաբար աշխատող չորս հարիւր այրերու եւ կիներու մէջ հաշգիւ 156 հոգիներ կան որոնք պատրաստուած ըլլան աշխարհի միստիկներուն հետ գործակցելու: Սակայն ուրիշներն ալ պիտի մարզուին եւ պատրաստուին:

Այն հեռանկարը զոր կ'ուղենք աչքի առջեւ բը ւնել՝ խմբակներու ցանց մըն է որոնք կ'աշխատին բուլոր կարելի սղութեանց վրա: Եւ որօնք իրենց ներաշընումը կ'ստանան, լոխիկ մեջիկ, եւ իրենց հոգիին միջոցով, երեւան գալու վրայ եղող խումբին մէկ կամ աւելի երեց անդամներէն: Այս հոգեկան վառաւ

բանները (focal point, foyer) որոնց միջոցով աշխատալ կ'ուզէ Հոգեւոր Նուիրապետութիւնը, իրարու կապուած պիտի ըլլայն հեռակրութիւնով (telepathy)։ Դրսեպէս ո եւ է կապակցութիւն չպիտի ունենան, սակայն եւ այնպէս պիտի շարժին կատարեալ հասկացողութիւնով, զիրար չխաչածեւելով, իրարու չմիջառ մըտելով եւ ձգելով որ իւրաքանչիւր գործիչ ազատ ըլլայ իր խումբին մէջ իր յարմար տեսած եղանակով սորվեցնելու։ Գործածուած ոճերը, մեթոսները, յաւրաբերուած տիպերը, յայտնուած ճշմարտութիւնները, առօրեայ կեանքին կրթուելու եղանակը, այս բոլորը աշակերտին (disciple) դատողութեան կը ձգուին։

Սակայն եւ այնպէս նոր դարու արհեստուորները որոշ ընդհանուր մասնայատկութիւններ պիտի ունենան։ Անոնք ո և է դաւանանք մը չպիտի պարտադրեն, ո և է վարդապետութիւն եւ կամ հեղինակութիւն չպիտի ջատագովեն։ Անոնք անձնական հեղինակութիւն ճանչնալ չեն ուզեր, և ո՛չ ալ կը յենուն աւանդական հեղինակութեանց վրայ — կրօնական, գիտական, կրթական եւլն։ — որոնք կ'ուզեն պարտադրել ճշմարտութիւնը կամ իրականութիւնը։ Իրական նութեան մատչելու եղանակները պիտի ուսումնասիրուին, եւ ամէն ոք ազատ պիտի ըլլայ իր նախասիրած եղանակը որդեգրելու։ Այս արհեստաւորները մասնաւոր ապրելակերպ (discipline) կամ մարզանք չպիտի պարտադրեն իրենց գործակիցներուն վրայ։ Մասնաւոր արժէք մը չպիտի ունենայ անհատի մը կամ աշակերտի մը անձնական գաղափարները թէ իր խումբին անհատները ինչպէս պիտի ապրին եւ գործեն, ինչպէս ներամփութիւն եւ ինչպէս ուտեն։ Այս նոր խումբին անդամներուն գործը ներքին խաւերու վրայ եւ հոգիներու հետ ըլլալով չպիտի զբաղին թեկնառ ծուին անձնական կեանքին հետ զոր ներչնչել կ'ուզեն։

Այս հիմնական կանոն մըն է որուն գժուարութիւնը խումբէն պիտի հեռացնէ շատ մը այլապէս արժէքաւոր գործիչներ։ Իր անհատական տեսակէտը պարտադրելու հակումը հասկացողութեան պակասութիւն կը նշանակէ, եւ պատճառ պիտի դառնայ շատերուն գուրս ձգուելուն։

Դարձեալ, երիտասարդ եւ խոստմալից թեկնառ ծուներ գտնուելու է եւ անոնց հազորդուելու է նոր իտէալներուն ուղղութիւնը։ Այնպէս մը պէտք է մարդուին անոնք որպէսզի ամէն բանի մէջ, մարդկային էակներու ինչպէս նաեւ պարագաներուն մէջ կարենան փնտուել եւ գտնել ինչ որ բարի է, ինչ որ ասուուածային է։ Ընդպարձակելու է անոնց տեսողութեան սահմանը, և իրենց ցուցնելու է այդ լայն հորիզոնը, որու պէս զի կարողանան յաջողութեամբ անցնել ներկայ փոխանցումի շրջանը ու յետոյ երբ միջին տարիքի հասնին, կարենան իրբ ոյժի սիւներ կենալ նոր շըրջանի և նոր աշխարհի մէջ։ Պէտք չէ զանոնք ենթարկել կին մարզանքներու և պէտք չէ զանոնք ճնշել կերակուրի, ամուրիութեան, ժամանակներու և եղանակներու վերաբերեալ կին կանոններով, և իրենց ուշադրութիւնը շեցեցնել գոյութեան նորագոյն և նուիրական արուեստէն, և իրբ հոգի ապրելու հրաշալիքէն։

Զմոռնանք որ երբ մարդ մը ապրի իրբ հոգի, և իր բոլոր անձը ենթարկուի անոր, ոչ եսասիրութիւն, կեանքի մաքրութիւն, օրէնքի հպատակութիւն և օռըինակելի հոգեւոր ապրում բնականաբար և ինքնառ բերաթար պիտի յաջորդեն ասոր, կերակուրը, օրինակի համար, յաճախ կլիմայական և ճաշակի վերաբերեալ ինդիր մըն է, և փափաքելի կերակուրը այն է որ ֆիզիքական մարմինը առողջ և ցեղին ժառանելու կարող վիճակին մէջ կը պահէ։ Դարձեալ, Աս-

տուծոյ Աստուածային որդի մը ամուսնացած վիճակի մէջ նոյնքան ազատ և բեղմնաւոր կերպով կրնայ ծառ ուայել որքան ամուրի վիճակի մէջ։ Սակայն և այնպէս անիկա մարմոյն ուժերը կոչոն հաճոյքներու համար չը վատներ, հաստատուած սովորութիւններու դէմ չմեղանչէր, և ոչ ալ կ'աշխատի աշխարհի իր ամենաբարձր և ամենալաւ ճանչցուած չափանիշերու արժէքը նուազեցներու։ Միշտ կը չփոթուին այս կէտերը. և կը շեշտուի Փիղիքական գործը, ո՛չ թէ գործովին զեանքը։ Սակայն երբ ուշադրութիւնը հոգիին վրայ կեդրոնանայ, և կեանքի մզումներն ու ներշնչումներն անիկ ստացուին; Փիղիքական կեանքին ուղղութիւնն ու բնոյթը ինքնաբերաբար կը շրտուիուին; կը տեսնուի այն ատեն, որ մարդուն հոգեպէս մեծնալուն համար ուրիշները քննադատող և խծրծող կեցուածք մը, կամ ինքնագոհ մտայնութիւն մը աւելի մեծ արգելք մը կը կազմէ քան թէ միս ուտելը։ Թեկնածուն, մանաւանդ երիտասարդ թեկնածուն, պէտք ունի հետեւեալ երկու կանոնները՝ սորվելու, որոնք անհրաժեշտ են իրեն համար։

Նախ ան սորվելու է իր ուշադրութիւնը կեդրոնացնել շինարար գործունէութեան վրայ, եւ զգուշանալու է հին զրութիւնը փոխելու կամ տապալելու աշխատելէ։ Ան թող շինէ ապագային համար, և խորհի նոր ուղղութեամբ։ Ան թող զգուշանաւ անցեալի կամ ներկայի անբաղալի բաներուն վրայ յարձակելով իր ժամանակը վատնելէ, սակայն թող իր բուլոր ուժերն ուղղէ Տէրոյը Տաճարը կանգնելու վրայ, ուսոկց պիտի տարածուի Անոր փառքը։ Այս կերպով ժողովուրդները իրենց ակնարկն ու ուշադրութիւնը կը դարձնեն նորին և գեղեցիկին վրայ, և ինքնաբերաբար կը մոռցուին և կ'անհետանան անբաղալի բաներ և այն ստեղծագործութիւնները որոնք թէեւ

օգտակար հանգիսացած անցեալին մէջ, սակայն արժէք մը չեն ներկայացներ ներկային համար։ Յետոյ՝ երիտասարդ թեկնածուն սորվելու է թէ կողմակցութիւնը հոգեկան զարգացում չնշանակէր և ոչ ալ կը սատարէ այդ զարգացումին։ Հետեւապէս անիկա չըսեր խօսք մը որ ի նպաստ մէկուն կամ հակառակ միւսին եղած ըլլայ։ Այսպիսի խօսքեր ինքնաբերաբար ատելութեան և հակայարձակումի տեղի կուտան և արգելք կը հանգիսանան գէպի լաւ ո և է քայլ մը առնուելուն։ Խօսողը կը ստիպուի ինքնապաշտամութեան զիմել, որով բուն նպատակը կը մոռցուի, և կը մնայ անվերջ շարք մը յարձակումներու, հակայարձակումներու և ինքնապաշտամութեանց։ Այս կերպով չէ որ առաջ կ'երթայ մարդկութիւնը։ Պէտք է գիտնալ որ մարդկային էտիներու իւրաքանչիւր գասակարգը եղաւյրներէ կազմուած հատուած մըն է։ Կաթողիկները, Հրէաները, Բողոքուկանները, այլագաւանները, Արեւմուտքցիներն ու Արեւելքցիները, բոլորն ալ Աստուծոյ զաւակներն են։

Հսկնք որ նոր արհեստաւորները և Վարդապետներուն աշակերտները, որոնք կ'ապրին աշխարհի ամէն կողմը, երբէք չպիտի կազմուին ֆիղիքապէս, սակայն անոնք իրարմէ տեղեկութիւն պիտի ստանան և իրարու հետ պիտի հաղորդակցին հեռակրութիւնով*)։ Ասիկա հետաքրքրական, սակայն անգործնա-

*) Հեռակրութիւնը այն կարողութիւնն է որով Ֆիղիքապէս իրարմէ հեռու երկու կամ աւելի անհատեր իրարու հետ կը հաղորդակցին եւ զաղափար կը փոխանակեն առանց ո եւ է Ֆիղիքական գործիքի, ուղղակի հոգին հոգի, ուղեղէ ուղեղ, հոգիք ուղեղ, եւլն։ Այս կարողութիւնը բերե հինեն ի վեր զարգացուցած եւ գործածած են Արեւելքի մէջ, հիմա աւելի լայն տարածութեանց վրայ կը մօակուի նաեւ Արեւմուտքի մէջ։ Հ. Ս. Տ.

կան տեսիլք մը կոմ երեւակայութիւն մը կրնայ թուիլ շատերուն համար : Սակայն վստահ եղէք որ՝ անանկ չէ : Այս ուղղութեամբ զարգացումը և հաղորդակցութեան հաստատուիլը կրնայ դանդաղ կերպով ընթանալ : Սակայն մարդկութեան բարելաւումին համար աշխատող բոլոր հոգիներուն տակաւ առ տակաւ զարգացող զգայնականութեան անխուսափելի հետեւանքն է ասիկա : Ասոր առաջին նշանը այն է որ երբ այս ըրջանակի պտտկանող երկու անհատներ իրարու հանդիպին ֆիզիքապէս, անմիջապէս կը ճանչնան զի՞րար, իրենց աչքին առջեւ վայրկենապէս լոյսի նշոյլ մը կը չողայ, մէջերնուն ելեկտրական հոսանք մը կ'անցնի, նպատակի և տեսիլքի նոյնութիւնը վայրկենապէս կը զգացուի, և կամ, առիթ մը ներկայանայ, կը տեսնես որ երկուքն ալ կը շահագոգուուին անով և կրնան իրարու օգնել և իրարու հետ գործակցիլ ներկայացող մասնաւոր պարտականութեան կատարումին մէջ :

Ասկէ մինչեւ երեսուն տարի սոյն անհատներուն յարաբերութիւնը այնչափ սերտ հանգամանք մը պիտի ստանայ որ հակառակ աշխարհի չորս կողմը ցրուած ըլլալնուն, անոնք ամէն օր որոշ ժամերուն իրարու քով պիտի գան, որոշ, բայց ֆիզիքապէս անտեսանելի վայր մը^{*)} : Սակայն ասիկա այն ատեն միայն կարելի կը դառնայ, երբ հոգի - միտք - ուղեղ երրոր-

*) Գրեք բոլոր մարդերը, մանաւանդ բաւականաչափ զարգացածները, բունի ատեն դուրս կ'ելլեն իրենց մարմինեն : Ոմանք կը բափառին միջոցին մէջ, կամ իրենց անկողնին ըուրջը, առանց ո եւ է նպատակի : Ոմանք իրենց մայիսին հակումներուն կամ փափառներուն համեմատ կը բառուին այնպիսի վայրեր կամ այնպիսի ննկերութեանց մէջ ուր իրենց տարրին մէջն են, նիշդ

դութիւնը ներդաշնակուին անհատին մէջ, և երբ իւրաքանչիւր անհատ կարենայ միեւնոյն ատեն հաղորդակցիլ խումբի անդամներուն հետ : Ներկայիս միստիկներու դասակարգին պատկանող հոգիներն են որ կը գործակցին իրարու հետ : Ասոնցմէ մաս մը յաջուղած է հաղորդակցութիւն հաստատել հոգիին և մըտքին միջեւ, սակայն դեռ այս ներդաշնակուած և մտածող եռանկիւնին ամենէն վարի մասը, այն է ֆիզիքական ուղեղը անդիտակ կը մնայ բարձրագոյն խաւերէն տարածուող ոյժի ալիքներուն :

Ուրեմն, խնդիրը մասնաւորապէս կը կայանայ ֆիզիքական ուղեղ ըստուած մեքենան կատարագործուելուն վրայ, որպէս զի անիկա կարենայ արձանագրել և ճշգրտորէն փոխանցել հոգիէն ստացուած տպաւուրութիւնները, եղբայրակցութեան նպատակները և ճանաչումները :

Այս զարգացումը պիտի իրականանայ հոգեբանական նոր մէթոսով մը, որ իր ծագումը պիտի առնէ

այնպիսի ինչպիս որ երկարի փուին կը բառուի դեպի զօրաւոր մազնես մը, կամ դեղնած տերեւները կը մղուին աւենան բամին կողմէն : Իսկ զարգացածները, գործին վարպետները կ'երբան, անտեսանելիին մէջ, ուր որ կ'ուզեն, կատարեալ գիտակցութեամբ եւ ինքնիշխանութեամբ, եւ երբ արբենան կատարելապիս գիտակցութեամբ, ուր էին եւ ինչ կ'ընկին մարմինէ դուրս գտնուած ատենին : Վերի ակնարկութեան բան ուղածը այն է որ եղբայրութեան անդամները իրարու բով պիտի գան անտեսանելի խաւին վրայ հաւաքավայր մը, երբ ֆիզիքական մարմինները հանդարտօրէն կը բնանան հեկողնին մէջ : Այս ալ գիտութիւն մըն է հինեն ի վեր մասկուած Ասեւելքի մէջ, եւ որ օրէ օր կը տարածուի նաեւ Արեւմուտքի մէջ :

Հ. Ս. 8.

հինէն, և սակայն իր մէջը պիտի ձուլէ մեքենական դպրոցները, ներքնահայեաց դպրոցները և Արեւելեան մտածելակերպի հակող դպրոցները*), ինչպէս նաև երկու նորագոյն դպրոցներու եզրակացութիւնները ու ըսնք երեւան պիտի գան մօտ առնէն, և որոնք գեռ սաղմանային վիճակին մէջ ըլլալնուն այս պահուս առուն մը չունին։ Այս դպրոցներէն մէկը պիտի ըդրալուհ մարգուն մէջ գտնուող ոյժերով (energy) և պիտի ուսումնասիրէ անոր վերաբերումը կամ անդրադարձումը տիեզերական ոյժին հանդէպ որուն մէջ միխճուած է ինք, իսկ միւսը մարգը պիտի նկատէ իր ելեկտրական միաւորութիւն մը (unit)։ Ի հարկէ այս երկուքն ալ միակողմանի եղած պիտի ըլլան ինչպէս միւսները, սակայն սոյն տարբեր դպրոցներուն բերած աշխատանքի բաժինները օր մը պիտի ձուլուին և վերածուին ամփոփ և համագիր գիտութեան մը։

Երկրորդ միջոցը որ ընկերակցութեան անդամներուն մէջ յարաբերութիւնը կարելի պիտի գտարձնէ այն կարողութիւնն է որով մարդ անընդհատաբ դիտակից կ'ըլլայ թէ ներքին և թէ արտաքին կեանքին գործունէութեան։ Ասոր՝ անընդհատ գիտակցութիւն կամ գիտակցութեան յարատեւութիւն կ'ըսնէք (continuity of consciousness) և կ'ուզինք իմացնել այն կարողութիւնը որով մարդ գիտէ թէ ո՞ւր է եւ ի՞նչ կ'ընէ օրուան 24 ժամերուն մէջ։ Ասիկա գեռ հեռանկար մըն է շատերուն համար։ Քունի ժամերուն գիտակցութիւնը չկայ, երազները պատրանքնե-

*.) (ա) Անոնք օրոնք մտածումը, յոյզերը, ներենչումները կը նկատն իր ուղեղին զոր հիւրին եւ զեղաւու արտադրութիւնը, (բ) Մերոյի ելն դպրոցները, եւ (գ) անոնք օրոնք կ'ըսն քէ հոգին և միակ իրականութիւնը եւ արձիք ունեցողը։

րով լեցուն են, թէ երազներու հանդէպ հոգեբանական տեսակէտավ ցոյց տրուող հետաքրքրութիւնը, և անոնց հաւանական ազրիւրին մասին կատարուած պրատուքները, առաջին տիկար վորձեր են երազի, գիտակցութիւնը իրապէս գիտական հիման մը վրայ ըընելու ։ Նաև, հիմակ ու հիմա գիտակցութիւն չկայ թէ մտային գործունէութիւնը ի՞նչ չուրերու վրայ է և միտքը ինչո՞վ կը զբաղուի երբ բեմը զբաւուի զգացողական մարմույն կողմէ։ Ի՞նչ կ'ընէ մտամարմինը (mental body) զգացողական երկարատև ալեկոծութեան մը ընթացքին, որովհետեւ գիտենք որ անիկա; մտամարմինը, իր ուրոյն կեանքը կ'ապրի, և ունի իրեն յատուկ օրէնքներ։ Նոյնպէս, ի՞նչ կ'ընէ հոգին երբ Փիզիքական մարգը միմիայն իր անձնական գործերով զբաղած է։ Անկարելին է արգեօք երեւակայել ատեն մը երբ իր գիտակցութիւնը այնպէս մը պիտի զարգանայ որ մարգը իր բոլոր մասերուն (միտք + հոգի + Փիզիքական մարգ) գիտակցութիւնը պիտի ունենայ, և Փիզիքական ուղեղը բոլորէն ալ գիտակից պիտի ըլլայ միւնոյն ատեն։ Հերեմն եթէ կարելիւթիւն մըն է նոյն պահուն կատարուող երկու տեսակ գործունէութեան գիտակցութիւնը ունենալ միանգամայն, ինչո՞ւ կարելի չըլլայ երեք, նոյն իսկ չորս տեսակ գործունէութեան գիտակից ըլլալ նոյն կերպով։ Ցեղը այս ուղղութեամբ յառաջանալու վրայ է։ Ինչ որ պիտի իրականանայ մօտ ապագայի մէջ, և վարդապետներու (The Masters, Les Maîtres) գործոն աշակերտներն են որ առաջին անգամ պիտի զարգացնեն և ի յայտ բերեն գիտակցութեան սոյն բարձրագոյն ասամճանը։

և բարձրաստիճան գիտակցութիւնը կը մատնանշեն այն զարգացումը զոր անհատական աշակերտ մը պիտի մշակէ և զարգացնէ մօտ ապագային մէջ :

Ի՞նչ է սակայն եղբայրութեան մօտ ապագան :

Ամենէն առաջ ան կ'աշխատի հանրութեան գիտակցութեան մէջ զգալի ընել իր գոյութիւնը, տարածելով նոր գաղափարները և յարատեւօրէն շեշտելով մարդոց միութիւնը : Սկզբնական շրջանը պէտք է ընթանայ անշտապ և հանդարտ կերպով։ Խումբը և իր գաղափարականը պիտի զարգանայ դանդաղ բայց ապահով կերպով։ Անիկա կազմուելու պէտք չունի։ Ոչ մէկը պէտք ունի անոր մասին ո եւ է պատասխանատուութիւն մը ստանձնելու, և ոչ ալ փափաքելի է որ ինթակայական գործունէութիւնը զանց առնուի ֆիզիքական խումբեր կազմելու և զանոնք ժողովրդականացնելու համար ժամանակառ ըլլալով։ Այս է ուրեմն նոր գործելակերպը, և ամէն անհատ ազատ է կամ զայն որդեգրելու և կամ շարունակելու հին գըրութեամբ ուր մարդեր, ընդհանրապէս փառասիրութենէ տարուած, կազմակերպութիւններ մէջտեղ կը բերեն, կը կենդանացնեն զանոնք, և կ'արտադրեն մեքենայութիւններ որոնք անբաժան են այս ձև գործելակերպէն և կամ նախապատուութիւնը տալու լըուիկ մնջիկ գործելու եղանակին, անեսասիրաբար, միշտ մնալով անշուք, անծանօթ և վարագոյրի ետին, և նոր արհեստաւորներու ընկերակցութեան մէջ։ Երկրորդ պարագային, թիկնածուն ուշադրութիւն ընելու է որ իր անձը երկրորդական տեղը բռնէ ամէն բանի մէջ, առաջնակարգ տեղ մը տրուելու է ներամփոփու (méditation), ենթակայական խաւերու զգայուն և գիտակից ըլլալու կարողութիւնը մշակուելու է, և ֆիզիքական գործերը կատարուելու են ներքին, հոգեկան խաւերէ բղխող մղումով մը։

Եթէ երբեք պղտիկ ընկերակցութիւններ մը մէջտեղ գան ինքնաբերաբար, — որովհետեւ վարդապետներու աշակերտները իրենք խումբեր կամ ընկերակցութիւններ չեն կազմեր — անոնք կազմուած պիտի ըլլան այդ տեսակ անհատներէ որոնք չունին բաժանարար ոգի և իրենց անծանօթ պիտի ըլլայ անձնական կամ խմբային փառասիրութիւն։ Անոնք փորձառաբար ճանչցած պիտի ըլլան թէ իրենք մէկ են բոլոր գոյացութեանց հետ, և անբաժան են անոնցմէ։ Անոնք աշխարհի կողմէ պիտի նկատուին իրը տիպարներ մաքուր կեանքի, շինարար աշխատութեան, ստեղծիչ գործունէութեան և համապարփակ տրամադրութեան։ Թերեւս նախնական շրջաններուն մէջ «բարեկամական ոգի»։ «համագործակցութեան ոգի» և նման ոճեր աւելի լաւ գաղափար մը կուտայ իրենց տրամագրութեանց և խառնուածքին մասին։ Անոնք չեն հետաքրքրուիր վարդապետներով, հաւատալիքներով, և չունին «Սիպազօլէթ»ներ։ Անոնց ակնառու յատկութիւնն է որ անոնք ազատ են քննադատական ոգիէ, անհատաբար և հաւաքարար։ Զքննադատելը սիալներ չտեսնելու անկարողութիւն և կամ գաղափարական մը գործնականապէս իւրացնելու անճրկութիւն չնշանակեր։ Սուտ, կեղծիք, անմաքրութիւն և տկարութիւն պիտի ճանչցուին ինչպէս որ են։ սակայն երբ նշմարուին, միմիայն սիրալիր օգնութեան ոգի մը պիտի արթնցնեն գիտողին մէջ։

Վերջերը երեւան պիտի գան կարգ մը ներքին (ésoteric) խումբեր կամ մարմիններ և հոգեկան զարգացումի ու վարժութեան դպրոցներ, ուր աշակերտները պիտի մարզուին և պատրաստուին մարդկութեան ծառայութեան համար։ Այս դպրոցներուն մէջ պիտի աւանդուին ներամփոփումի հղանակները, անհատական թռթռացումը զօրացնելու կերպը, տիեզե-

բական օրէնքներուն վրայ ծանօթութիւններ . ինչպէս
նաև գոյներու և ձայնի շխտակ գործածութեան եղաւ
նակները : Աւելի ետքը պիտի հաստատուին «Letters
on Occult Meditation» գրքին մէջ նախատեսուած ներ-
բամփոփումի դպրոցներ :

Սակայն ի՞նչ է օգուտը ապագայի մասին յստակ
խօսքերով գուշակութիւններ ընելու և նուրբ և առա-
ինքնող յատկութիւններով փայլուն պատկեր մը ներ-
կայացնելու , երբ ներկայիս աշխարհի միստիկներուն
հաղորդակցութիւնը և միացումը լրիւ կատարուած
իրողութիւն մը չէ գեռ :

Աշխարհի համերաշխ միութիւնը , իրական եղաւ
բայրութիւնը , հեռագրական հաղորդակցութեանց զարո-
գացումն ու հաստատութիւնը . մարդկութիւնը իրարմէ
զատող և ֆիզիքական բաժանում և ուծացում յառաջ
բերող էապէս անկարեւոր կէտերու մէջտեղէն վերցը-
ւիլ , հինաւուրց իմաստութեան (Ancient Wisdom)
սկզբունքներուն պատշաճ կերպով շեշտուիլը , շխտակ
հասկացողութեան զարդացումը , հոգիներու հետ միա-
ցում և հաղորդակցութիւն , Աշխարհի փրկիչներուն
ճանաշումը — ասոնք են անմիջական կերպով կա-
տարուելիք գործերը , և ասոնք պէտք է գրաւեն մեր
ուշագրութիւնը :

Այս և միայն այս է որուն համար նոր արհեստա-
ւորը կուտայ իր սէրը , իր կեանքը , իր ժամանակը և
իր դրամը : Այս և միայն այս կ'արդարացնէ իր գոյ-
յութիւնը և կը պահանջէ այն բարձրագոյն անձնազո-
նութիւնը (շատ հազուագիւտ բան մը ներկայիս) ո-
րուն արդիւնքը շատ հեռուները կ'երթայ : Մատու-
ցանել կեանքի Տիրոջ ոտքերուն առջեւ իր բոլոր ու-
նեցածը , որպէսզի մարդոց փրկագործութիւնը առաջ
երթայ . հեռացնել իր կեանքէն ամէն ինչ որ կրնայ
արդիւլ : տալ մինչեւ որ տալը ցաւ պատճառէ , կեան-

քը կանոնաւորել անձնութիրութեան և անձնազնու-
թեան սկզբունքին վրայ , միշտ հարցնելով ինքնիրեն
թէ ինչ բանէ պէտք է հարժարիլ որպէսզի կարենամ
աւելի օգնել — ասոնք և անոնցմէ աւելին է որ կը
պարզուի բոլոր անոնց առջեւ որոնք կը լսեն կոչը և
կը պատասխանեն կարիքին և պատեհութեան :

ԾԱՆՈԹ. — Վերի յայտարարութիւնը հրատա-
րակուեցաւ Տիկին Բալեցի կողմէ ; 1932,
Յունիս ամսուն մէջ :

Բ. Մ Ա. Ա

1932 Յունիսին մէջ յայտարարութիւն մը հրատա-
րակուեցաւ որուն մէջ ըսուեցաւ որ Աստուածային ծը-
րագիր մը կայ մարդոց համար , և կան խումբ մը
մարդիկ որ գիտեն այդ ծրագիրը : Հոն հանրութեան
ուշագրութեան յանձնուած ակնառու իրողութիւնը այն
էր թէ կան կարգ մը էակներ , ներկայիս աշխարհիս
վրայ ապրող , որոնք մարդկային ցեղին յառաջապահ-
ներն են ին , պէս նաև գործակատարները սոյն ծրագրին :

Հինէն ի վեր տարբեր տարբեր անուններ տրուած
է անոնց , սակայն մենք կրնանք կոչել զանոնք իբր
լուսաւորուած միտքերու ըեկերակցութիւն մը : Ասոնք
այնպիսի մարդիկներ են որոնք կատարելագործուած
են ապրելու արուեստին մէջ , տիրացած են պէտք
եղած իմաստութեան և հմտութեան , որով կրնան գի-
տակցարար և ուղղակիորէն գործակցիլ Աստուածային
մտքի հետ բարեշրջումի ծրագիրը իրագործելու հա-
մտքի հետ բարեշրջումի ծրագիրը իրագործելու

մարտ Ապոնք վերը յիշուած նոր դարաշրջանի արհեստաւորները չեն։ Սակայն իրենք են որ կազմած են ատանկ խորմբ մը մարդկային ընտանիքին այդ անհատներէն որոնք կուահած են արդէն թէ կայ այդպիսի սի ծրագիր մը, և ընդունած՝ անոր իրականութիւնը ։ Ասոնք են որ կը մարզեն սոյն անհատները, որոնք տրամադրիր են իրենց գործակցելու, վերոյիշեալ եղայրութեան նոր գաղափարները տարածելու և բարեփոխելու համար ծանօթ մտածելակերպը որոնք ներկայիս ուղղութիւն կուտան մարդկութեան ընկերային գործերուն։

Սոյն համաշխային արհեստաւորները կազմակերպուած չպիտի ըլլան ֆիզիքական խաւի վրայ, և անծանօթ պիտի մնան։ Հաւաքական անուն մը և հաւաքավայր մը չպիտի ունենան։ Ենթակայական միութիւն մը է ատիկա որ առաջ կուգայ ամէն բանին ետեւը կնցող հիմնական կամ վերացական միութեան ճանաչումէն։ Ասոնք կը գործեն երեց եղբայրներու իմաստուն առաջնորդութեան տակ, որոնք կ'աշխարտին ամբողջ մարդկային ընտանիքը բարձրացնելու և որոնց տեսողութիւնը չմթագնիր անմիջական ներկայի խառնաշխոթ վիճակին պատճառաւ։ Երեց եղբայրներու ծրագիրները մասնաւրապէս ճշգուած երկու նըսպատակ ունին որոնք կրնան բանաձեւուիլ այսպէս։

Նախ՝ երեց եղբայրներու նուիրապետութեան անդամները իրենց ճիգերը որոշ ուղղութեամբ պիտի միացնեն 25 տարի անընդհատաբար, այսինքն մինչև 1950, և պիտի գործադրեն զօրաւոր և ազգու միջոցներ որով կարելի պիտի ըլլայ ընդլայնել մարդոց գիտակցութեան հորիզոնը, մտածումի սահմանը, որով և հաւասարապէս պիտի աւելնայ և զօրանայ անզնց հաւատքը, վստահութիւնը և գիտութիւնը։ Որպէս զի երականանայ այս արդիւնքը, որոշուեցաւ փարատել

կարգ մը հարցերու նկատմամբ գոյութիւն ունեցող տարակոյսը, բուժել շատ մը վախեր և յուետեսուն թիւներ և մաքրել անստորդ գետիններ, մարդկութեան գաղափար մը տալով Աստուածային ծրագրին ուղղութեան վրայ։

Երկրորդ՝ որոշուեցաւ որ աւելի սերտօրէն և ենթակայական կերպով իրարու միանան աշխարհի չորս կողմը գտնուող իրենց աշակերտները, աշակերտութեան թեկնածուները, և նոր դարաշրջանի արհեստաւորները։ Հետեւապէս ամէն մէկը իրենց բոլոր աշակերտները շփման մէջ կը գնեն իրարու հետ ենթակայականորէն, գերզգայականորէն և երբեմն ալ հետակրութեամբ։ Այսպէս գոյութեան եկաւ նոր շրջանը կերտողներու ենթակայական խումբը։

Այս խումբին անդամները կը ծառայեն իրը հանգորդակցութեան պաշտօնեաներ, մեկնիչներ և միջնորդներ ներքին եղբայրակցութեան և աշխարհի մտաւորականութեան միջեւ, և կը ծառայեն նաև իրը առնոց ներկայացուցիչները ամէն երկրի և ամէն խումբի մէջ։ Այսպէսով այն բոլոր խումբերը որոնք տոգործուած էին ծառայութեան ոգիով, և որոնք (չնայած իրենց գործելակերպերուն և գիտական թերութեան) կրնային ու է կերպով մը օգտակար հանդիսանալ իրենց նմաններուն, հոգեկան ոգեւորիչ հստանքի մը մէջ առնուեցան որպէս զի աւելնայ իրենց օգտական թութիւնը։ Այն խումբերը որոնք աղանդապաշտութեամբ բիւրեղացած և կարծրացած էին, չկրցան զգալ սոյն հստանքը, սակայն և այնպէս անոնց բոլորին մէջ, նոյն խսկ մեռած աղանդաւորութեան մէջ գանուեցան այնպիսիներ որոնք զգացին նոր մզումը։

Այս նոր ծրագրին հաստատութեան բերումով մասնաւորապէս զօրաւոր վարժութիւն և հոգեմարզանք պտանալու սկսան բոլոր այն մարդկերն ու կիները որոնք

ընդունակութիւն ցոյց տուին ենթակայական ներշնչումներու և գերզգայութեան : Յարմար տեսնուեցաւ որ ազգու միջոցներ ծեռք առնուին , որպէսզի մարդկան թիւնը զանգուածօրէն աւելի զգայուն գառնայ և զարդացնէ իր կարգ մը թաքուն զօրութիւնները , և աւելի բարեշրջուած դասակարգը բարձրանայ զգացողականութեան և հոգեւոր ընդունակութեան այն աստիճանին որ մինչեւ հիմա մատչելի եղած էր միմիայն ափ մը միստիկներու և գերզգայականներու (intuitives) : Մի քանի տարիէ ի վեր այս զործը չարժնակուելու վրայ է , և նախատեսուածէն շատ աւելի մեծ արդ գիւնքներ տուաւ : Աշխարհաւեր պատերազմը միեւնոյն ատենաւերակներ և բեկորներ աւելից ու մաքրեց :

Այսպէս , ուրեմն ծրագիրը կամաց կամաց և լորիկ մնջիկ յառաջացաւ , մինչեւ որ հասանք 1934 , 1935 և 1936 տարիներուն , որոնք 1925ին մէջ որոշուեցան իրք փորձի , պատեհութեան և յայտնութեան տարիներ եթէ այս երեք տարուան մէջ կատարուած աշխատանքը յաջողութեամբ պատկուի , այն ատեն հոգեկան նոր ոյժեր (energy) պիտի զգացուին , և պիտի մասնակցինք նոր արժէքներու երեւան գալուն , որոնք պիտի հանչցուին զանգուածներու կողմէն Աւելի ուղղակիօրէն պիտի գործակցինք և հազորդակցինք սոյն մեծ գիտակցութեանց հետ զորս . Քրիստոնեայ Աշխարհը կը կոչէ Եթրիստոն և իր Եկեղեցին» , իսկ մենք հոս անսուանեցինք լուսաւորուած միտքերու կամ երեց եղաքայրներու խումբ :

Ընդհանուր կերպով խօսելով , ծրագիրը երեք մաս մի կը հիւզաւորուի զայն կազմողներու մտքին մէջ : Նախ Քաղաքական և Այս մասնաճիւղին աշխատութեան նպատակն է միջազգային գիտակցութիւն մ'արթնցնել մարդոց մէջ : Որոշուեցաւ մարդկութեան հասկցնել թէ անոնեսական

համադրաւթիւն մը մեծ դեր կը խաղայ ազգերը իրարու մօաեցնելու գործին մէջ , անանկ որ կարմիր խաչի պէս կազմակերպութեան մը — օրինակի համար — ի յայտ բերած ոգին միջազգային հանդամանք մը ստանայ և գործէ ազգերու փոխադարձ յարաբերութեանց մէջ : Աւելորդ է յիշեցնել թէ նիւթական նեղութիւն և ճնշում , հին քաղաքական կուսակցութեանց նաւարեկութիւնը , և վաճառականական յարաբերութեանց տապալումը բոլորն ալ իրենց գերը պիտի ունենային , սոյն իրողութիւնը երեւան բերելու համար : Որոշուեցաւ մարդկութիւնը արթնցնել այն իրողութեան թէ անհրաժեշտութիւն մըն է միջազգային փոխադարձ յարաբերութեան ոգին , և ազգերը պէտք ունին անհրաժեշտօրէն հասկնալ թէ կզզիացումը , բաժանումը , և ազգամոլութեան պաշտամունքն ու մշակութիւնը վերջանալու է , թէ ազգասիրութեան ոգին որ գունաւորուած է գերակշռութեան զգացումով , լեցուն է դասակարգային ատելութիւններով և ցեղային մրցակցութիւններով , իրապէս խոշոր արգեւք մը կը հանդիսանայ ընդհանուր մարդկութեան զարգացումին գէմ : Փողովուրդները որպելու են նաև որ ստացուածքը շատցնելու մարմաջը իրական միծութեան հասնելու արգելք մը կազմէ : Որոշուեցաւ աշխատանք թափել , որպէս զի Ազգերու եղբայրութիւնը հիմնուած փոխադարձ պէտքի , փոխադարձ հասկացութեան ինչպէս նաև փոխադարձ օգնութեան վրայ , աստիճանաբար գոյութիւն ստանայ : Այս գործը թերեւս ամենէն գժուարն է այն բոլոր ձեռնարկներուն զորս կուսաւորեալ Միտքերու ընկերակցութիւնը կ'ուզէ կատարել , որովհետեւ գեռ շատ զօրաւոր են ցեղային ատելութիւնները , շատ ուժգին՝ ազգային բաղանքները և շատ մեծ զանգուածներու տգիտութիւնը : Առ այս պէտք եղաւ բոլոր ոյժերը ի մի հաւաքել որ-

պէս զի ժողովուրդներու գիտակցութիւնը ստանայ պէտք եղած ներշնչումը և տպաւորութիւնը։ Սակայն և այնպէս դեռ շատ գործ կայ կատարելիք, մինչև որ ազգերը հասնին այս բարձրութեան ուր կարենան գիտակցիլ նոր տեսիլքին և ճանչնան թէ պէտք ունին իրարու։

Հետաքրքրական է դիտել թէ ինչպէս գաղափարային խաւերու վրայ և գաղափարներու հետ աշխատող մարդոց հակակշռուած և բարեգութօրէն գործածուած ոյժին գաղափարը անցեալ մի քանի տարուան ընթացքին նիւթականացաւ ֆիզիքական աշխարհի վրայ, երկրի զանազան մասերուն վրայ հաստատուած տարբեր տիկտագորութիւններու ձեւին տակ։ Կայ պրօլէտարիայի, այն է ազգի մը գործաւոր գասակարգին տիկտագորութիւնը, ինչպէս որ հաստատուած է Ռուսիոյ մէջ։ Ասիկա վեր ի վայր ըլրջումը եղաւ Արխստոկրատ, պուրժուա և մտաւորական գասակարգին իշխանութեան և հակակշռին, պանծացուց գործը և գործաւորները և երկրէն վտարեց, մահուամբ կամ աքսորով, ազգին ամենալաւ տարբերէն շատերը։ Սակայն և այնպէս այդ բոլոր սեղմութերուն, անգթութեանց և բիրտ նիւթապաշտութեան ետեւը մեծ իտէալներ կան, որոնք են, բոլորին կարիքին հայթայթումը, փոխադարձ ծառայութեան գեցեցկութիւնը, և շինարար գործին աստուածային հանգամանքը։

Գերսանիոյ մէջ ունինք ցեղային գերակշռութեան տիկտագորութիւնը, և ցեղ մը աստուածացներու փորձը։ Առանց կատակի, ինչպէս նաև առանց իրական հասկացողութեան, ցեղ մը կը ձգտի ուրիշ ցեղերու պայմաններ պարտադրելու, և այս առաւելապէս գաղափարի կշռով և գործերով քան թէ ուզմական միւլոցներով։ Սակայն և այնպէս գերագոյն մարդու

իտէալը իրական գաղափարական մըն է, և կ'արժէ որ պանծացուի և յանձնուի աշխարհի տեսութեան։ Առժամապէս մոռցուած է թէ գերագոյն մարդը բոլորին նշանակէտն է, բոլորին իտէալն է, և թէ բոլորը, Ասիացիք, Հիւսիսային ցեղերը, Հեթանոսները, Ամերիկացիները, Անկլօ. սաքսոնները, Ափրիկեցիները, վերջապէս աշխարհի բոլոր ցեղերը միեւնոյն Հօր զաւակներն են, կեանքի միեւնոյն ազբիւրէն կը խմեն, միեւնոյն Քրիստոս - սկզբունքով կան և կը փրկուին։ Հետեւապէս գերագոյն մարդը բոլոր ազգերուն մէջ ալ յայտնուած է և պիտի յայտնուի։ Երթալ գրաւելու համար իր տեղը հոգեւոր նուիրապետութեան շարքերուն մէջ։

Ամերիկայի մէջ կայ կազմակերպուած գործի տիկտագորութիւնը, որ կ'ուզէ կանոնաւորել և հակակըշուել ազգին տնտեսական կեանքին բոլոր բաժանութեան, և կը միրճուի ազգային գոյութեան մինչև արմատները, կառավարութեան մէջ գտնուող զարգացած միտքերու միջոցով։ Թերեւս շատեր այս բանը իրը ոտնձգութիւն մը նկատեն անհատական ազտութեան վրայ։ Այս մտածելակերպը շատ կարեւորութիւն չունի բաղդատմամբ այն համագրութեան որ աստիճանաբար կը կատարուի, և որու նշանակէտն է ենթակայականորէն արմատախիլ ընել ընչաքաղցութիւնը, և վերջ մը դնել բազմութեան քիչերու կողմէ շահագործուիւլը։ Անգլիոյ մէջ պետութեան տիկտագորութիւնը կայ (եթէ երբեք կարելի է ասանկ առեղծուածային լեզու մը գործածել), սակայն անիկա միջին դասակարգերու պետութիւն մըն է որ կը կշռէ ու հակակշռէ։ Իտալիոյ մէջ, Թուրքիոյ մէջ և ուրիշ տեղեր մեծ փորձեր կատարուելու վրայ են։

Սոյն զանազան ազգային շարժութերու հեղինակաները շատ անգամ իրենք ալ անգիտակ են իրենց գործ

ծին ետեւը կեցող մզիչ ոյժին , նոյն իսկ շատ անգամ չեն կրնար բացատրել թէ ինչ է այն իտէալը որուն կը ձգտին , և յաճախ կը խորհին որ մարդկային փառասիրութիւն և իշխելու փափաքն է որ կը մզէ զիրենք : Սակայն և այնպէս այդ մեծ գաղափարները կուգան վարագոյրին ետեւը կեցող , այսինքն մտային մակարդակներու վրայ ստեղծող մեծ միտքերէն , և իրենք կը ստանան և կը զգան այդ գաղափարները առանց գիտնալու անոնց աղբիւրը : Այն հեղինակները կ'անսան ընդհանուրին բարիքին , մարդկային հաւասարութեան . գերագոյն մարդու , տիեզերական առուտութիւ պահանջներուն , հարստութեան բաժանումի , և համակ գաղափարականներուն , սակայն — և հոս է էական հէտը — նկատելով որ աշխատանքի ներքին համադրութիւնը դեռ չէ շեշտուած , որ դեռ ընդհանուրին կողմէ չէ ճանչցուած մեծ գաղափարներու ակնարկուած աղբիւրը , որ դեռ չէ հասկցուած ենթակայական եղբայրակցութիւնը որ մարդկութիւնը առաջնորդել կ'ուղէ նաև գէպի արտաքին եղբայրութիւն մը , սոյն մեծ սկզբունքները կը խաթարուին , կը թիւրուին , եսասիրաբար կը գործադրուին և անշատարար կը շահագործուին : Դասակարգային ատելութեանց , ցեղային հակառակութեան և ազգային հըպարտութեանց կրակը դեռ կը բացավառի ուժգնորէն :

Ասոնք են այս պահուս Մեծ եղբայրները զբաղեցնող հարցերը : Անոնք կը մտածեն այն միջոցներուն վրայ որպէս զի ազգերը հասկնան իրենց միութիւնը , և ցյերկիր խաղաղութիւն , և ի մարդիկ հաճութիւնն ըլլայ , որուն կ'երագենք բոլորս ալ :

Երկրորդ՝ կրօնական :

Կրօնքով զբաղող բաժնին նպատակն է տիեզերական հասկացողութիւն մը զարգացնել ճշմարտութեան կամ իրականութեան վրայ , և սատարել հոգե-

ւոր գիտակցութեան զարգացումին : Իրական յառաջականութիւն կատարուած է և օշափելի արդիւնքներ ձեռք բերուած այս մարզին վրայ , չնայած որ շատ մը պատճառներով շատ գժուարաւ կը հարթուին կամ կը բուժուին կրօնական տարամիտութիւնները : Այսօր խիստ բազմաթիւ մալգեր հիմնական հաւատք մ'ոււնին կրօնքներու եղբայրակցութեան մասին : Ամէն տեղ չխորհող զանգուածները հոգեկան իրողութեանց մասին շատ քիչ գաղափար մ'ունին և կամ բացարձակապէս բան մը չեն գիտեր : Սակայն կարելի է ասոնց ներնչել , ուրիշ ո և է գաղափարէ մը աւելի յաջող կերպով թէ Աստուած մէկ է և , հետեւապէս , հաւատքը՝ տիեզերական : Հազարաւորներ կան որոնք անկեղծ կերպով կ'ընդունին թէ այս մասին բան մը չին գիտեր , կամ ո և է բանի մը չեն հաւատար , և սակայն կան ուրիշ հազարաւորներ որոնք կը պահուին Աստուածարանական հեղինակութեանց հակակշռին տակ : Այսու հանգերձ անոնք իրենց խորքին մէջ ոււնին սրբոյ ոգիին կայծը , որ բնոյթով համապարփակ և գերազգայական է : Տարօրինակ կերպով այս մարզին մէջ երեց եղբայրներու համար աւելի լ'ւրջ խընդիր մը կը ներկայացնեն Արեւելքի վիստացող միլիոնները քան թէ Արեւմուտքի ժողովուրդները : Կրօնական հարցերու վրայ խորունկ տգիտութեան մէջ են Ասիական զանգուածները և այս պատճառով գիւրաւկինան կրօնական ամրոխավարներու , եռանգուն մարդու կարէներու և յետագի հականներու ազգեցութեան և հակակշռին տակ . և կը շահագործուին անոնց կողմէ : Վարդապետներուն աշակերտները և աշխատակիցները հիմա լրջօրէն կը զբաղին այս խնդրով :

Նկատելի է որ Արեւմուտքի մէջ հին պատճառ ներու քանգումը և հոգեկան ձերբազատումն ու միտքերու բացուիլը կը պարտինք մասնաւորապէս Ֆըքերու բացուիլը կը պարտինք մասնաւորապէս Ֆըք-

քանսայի, Գերմանիոյ և Անգլիոյ արեւելագէտներուն և Անոնք Արեւմուտքի ծանօթացուցին Արեւելքի նուրբարական գրականութիւնը իր բոլոր վեհութիւնով և գեղեցկոթիւնով, և խիստ յաջող կերպով քովէ քով բերելով բոլոր դարերու հոգեկան ճշմարտութիւնները և Քրիստոնէութեան սովեցուցած հիմնական վարդապետութիւնները, ցոյց տուին որ բոլորն ալ նոյնն են և ունին միեւնոյն յառաջդիմական արժէքը։ Հիմաժամանակը եկած է որ Հնդկաստանի, Չինաստանի եւ Հիւսուսյին Ափրիկէի մէջ գտնուող զանգուածները գիտակցին իրենց կրօնքներուն ներքին իմաստին, եւ այն գերին զոր Քրիստոնէութիւնը կը կատարէ կրօնական սոյն մեծ ծրագրին մէջ։ Ներկայիս այս կէտնէ որ կը զբաղեցնէ կարդ մը ուսուցիչներուն ուշադրութիւնը, Հնդկաստանի, Ճարոնի եւ Սուրբիոյ մէջ։

Յաջորդ տասը տարիներու ընթացքին կրօնքի բաժնին գործը (որուն արտայայտութիւններն են արտաքին շարժումները) մեծապէս առաջ պիտի երթայէ 1945ին, որ նշանակելի թուական մըն է, հազարաւորներու մտքին մէջ խիստ յստակօրէն պիտի պատերանայ համաշխարհային կրօնքի մը ներքին կառուցուածքը, որուն արտաքին ձեւը պիտի երեւայ գարուս վերջանաւէն առաջ։

Ազգերու Համաշխարհային Ընկերակցութեան ներքին կառուցուածքը պիտի ամբողջանայ 1985ին, եւ անոր ֆիզիքական կառուցուածքը արագօրէն երեւնալու պիտի սկսի 2025ին, Ասկէ պէտք չէ հետեւցընել թէ մենք պիտի ունենանք կատարելագործուած համաշխարհային կրօնք մը եւ ազգերու անթերի համայնք մը։ Բնութիւնը այդչափ արագ չզործէր։ Սակայն տեսիլքն ու գաղափարականը հանրութեան կողմէ պիտի ճանչցուի, հանրութեան կողմէ պիտի փափաքուի եւ պիտի արժանանայ բոլորին գործակցութեան և

Երրորդ՝ Գիտական։

Այս բաժնին նպատակն է գիտակցութեան զարգացումը և մտային հորիզոննին լայննալը որպէս զիկարելի ըլլայ տեսանելիին եւ անտեսանելիին կապակցութիւնն ու համադրութիւնը։ Ասիկա մարդկութիւնը պիտի առաջնորդէ նոր եւ ենթակայական խաւի մը վրայ եւ իրեն պիտի ծանօթացնէ գիտակցութեան բոլորովին նոր վիճակներ եւ հորիզոններ։ Այս յառաջացումը պիտի կատարուի կրթական, գիտական եւ հոգեբանական մշակներուն ջանքերուն չնորհիւ։ Մեր ատենները մեծ յեղաշրջումներ տեղի կ'ունենան այս մարզին մէջ, եւ գիտական մշակները նախապէս ո՛չ այսպէս առաջնորդուած էին եւ ոչ ալ ասանկ ամուրդի բերքեր շահած։ Ասոնք կ'աշխատին մարդկային յարաբերութեանց գաշտը ընդլայնելու, տիեզերքի թաքուն հրաշալիքները քոլազերծելու եւ մարդուն մէջ քնացող կարողութիւնները զարգացնելու։ Սոյն կարողութիւնները որոնք շատ մը պարագաներու մէջ հինգգգայարաններուն աւելի զօրացումը կամ նրբացումներըն են, մարդուն մատոջելի պիորի ընեն տարբեր աշխարհ մը որ կը կենայ նիւթական աշխարհի վարագուրին ետին։

Թէեւ իշեալ բաժանումնելը անջատաբար առաջ կը տանին իրենց աշխատանքը, սակայն եւ այնպէս բոլորն ալ կը նային մէկ կէտնի վրայ, այն է համագրութիւնն մը ստեղծել եւ մարդկութիւնը պատրաստել յայտնուելու հրաշալիքին որուն մանրամասնութիւնը յայտնուելու ճանաչուած չէ։ Հոս ըսուածներուն իբր ճշմարդեն յայտնուելու մը կախւամ ունի ներքին հասունութենէն իւ լուսաւորութենէն։ Այս հասունութիւնը պիտի փութացուի յաջորդ երեք տարիներուն մէջ եւ իբր ասոր հետեւանք մարդիկ աւելի դիւրին կերպով պիտի ճանչնան այն բանը որ գալու վրայ է։ Յայտ-

նութիւնները շատ քիչ անգամ ակնկարուած կողմէն կուգան։ Այսի հեղեղ մը պիտի իջնէ մարդկութեան վրայ, որ պիտի բարեփոխէ գոյութեան պայմանները եւ համաշխարհային խնդիրներու մասին մարդոց ու նեցած տհաւէտները։ Պիտի բանայ նոր գարաշըան մը որուն յատկանիցը պիտի ըլլայ համազըռութիւն ու գործակցութիւն, ինչպէս նաեւ մտային նոր կարողութիւններ։ Այս կարողութեանց չնորհիւ մարդկային միտքը նոր ուղղութիւն մը կամ բարեշրջում մը պիտի ստանայ և մարդը պիտի կրնայ հաւասարապէս աշխատիլ երկու ուղղութեան վրայ։ Ան պիտի կարենայ իր միտքը գարձնել դէպի դուրս, ֆիզիքական աշխարհին վրայ, ինչպէս նաեւ դէպի ներս, համագրութեանց, միութեան եւ հօգեկան աշխարհի վրայ։ Նոր տեսակէտէ մը պիտի դիտուի կեանքը, և տարբեր արժէք մը պիտի վերագրուի անոր։ Մինչեւ հիմա անծանօթ մնացած իմաստով մը պիտի հասկնանք կեանքը, և այսպէս մը պիտի մեկնենք զայն որ պիտի ճոխացնէ մեր առօրեայ կեանքին փորձառութիւնները։ Բոլոր ճշմարիտ արհեստաւորները կ'աշխատին այս նպատակին համար։

Այս գրսւթեան սկիզբները լսուեցաւ որ կան առնչուոյդ գետիններ, որոնք պէտք ունին մաքրուելու և պայծառանալու։ Թիւով երեք են սոյն անսոոյդ և մութ գետինները որոնք երբոր մաքրուին ու պայծառանան կրնան ներմուծել նոր գարաշըանը, իր նոր քաղաքակրթութիւններով, նոր գիտութիւններով եւ նոր կրօնքով։ Երեք խնդիրներ կամ առեղծուածներկան, որոնք յաջորդ մի քանի տարիներու լնթացքին մէջ բաւական պիտի յառաջանան գէպի բանաւոր լուծում մը նոյնիսկ ամենէ պահպանողականներուն մըտքին մէջ, և սակայն անոնք վերջնականապէս լուծուած հարցեր պիտի ըլլան գերզգայ (intuitive) և լու-

սաւորեալ միտքերու համար։ Ա ո երեք առեղծուածներուն պիտի ուղղուի գիտական, բնկերային և կրօնական մարզերուն մէջ աշխատողներուն աշխատանքը, և անոնց լուծումովը յաջողապէս պիտի լուծուին ընկերային, կրօնական և նիւթական խնդիրները։

Փաղափարներու առեղծուածը։ — Բասին բուն առումով ժողովո րդները վարելու հարցը գաղափարները պատշաճ կերպով գործածելու հարց մըն է։ Հոսխուած խօսքը կը գործէ, ինչպէս որ կրօնական և կրթական հարցերու մէջ գտնուած խօսքը գօրաւոր է։ Քաղաքական մարզին մէջ զանգուածները կ'երթան ուր որ իրենց ճարտարաբան առաջնորդները կը տանին զիրենք, և ձայնացիրի միջոցով հիմա առելի քան երբեք գործէ կը տեսնեն սոյն ճարտարախօսները։ Անգագար միծ գաղափարականներ կը յեղյեղեն ժողովուրդներու ականջին — տիկուագորական, կոմիւնիսդական, նացիւական, ֆաշիստական, մարքսիստ, աղգայնական և ռամկավարական գաղափարներ։ Այս կամ այն կերպ մտածողներու ջատագոված վարչաձեւը շարունակ կը յանձնարարուին առանց բաւական ժամանակ ձգելու որ լուղները ուսումնասիրեն ներկայացուած գաղափարները եւ մտածեն անոնց վրայ։ Ցեղային հակակրութիւններ կը ցանուին, անձնական նախասիրութիւններ եւ խարկանքներ կ'արտայայտուին եւ կ'որուան զայն որ չկրնար ինքն իրեն համար մտածել։ Այս բնեմբանացը որ Ռոկերերանի պէս կը խօսի, այն մարդը որ բառերով խաղալու ձիրքն ունի և կրնայ լեզու տալ ժողովութզի գգգոհանքին, այն որ կրնայ լեզու տալ ժողովութզի գգգոհանքին, այն որ վիճակագրութեանց աճպարաւ մըն է, այն ֆանատիկացը յաջորդ միտքին ցաւերու համար ստոյգ գարման կոսը որ ընկերային ցաւերու համար մը կ'առաջարկէ, եւ այն մարդը որ ցեղային ատելու թիւնները հրահրել կը սիրէ, կրնան բաղմաթիւ հեթիւնները սեւակ մարդեր համայնքի տեւորդներ ունենալ։ Այս տեսակ մարդեր համայնքի

մը հա ասարակշռութիւնը կը խանգարեն և իրենց խորհիւ չգիտցող հետեւորդները կ'առաջնորդեն կամ վաղանցուկ յաջողութեան և խախուռ դիրքի մը վրայ և կամ ձախողութեան և մոռացումիւ

Սակայն և այնպէս իտէալներու խաղարկութիւնով և բարեշրջումիւ ետեւը կեցող մեծ գաղափարներու մարդկային գիտակցութեան վրայ շեփորումով ցեղը խորհիւ, ընտրութիւն ընել և իր գործերը հաստատ հիմերու վրայ գնել կը սորվի։ Գաղափարներու յառաջադրական ներկայացումով, զանոնք փորձելով և զտելով և միշտ նոր տեսութիւնները քննելով մարդկութիւնը կը յառաջանայ գէպի գաղափարներու ազատութիւն, և կը վարժուի իր կառուցուածքը նըմանցնելու աստուածային այն մեծ մտապատճերներուն որոնց վրայ կերտուած է մեր երկրագունդը։ Դարսուս սուր և խորաթափ սոց միտքերը կը մարզուին սոյն պատկերները զգալու, որպէս զի անհատական միտքը կարողանայ ճանչնալ զանոնք, և ի լոյս հանել իրենց թաքուն վիճակէն։ Այսպէսով ճշմարիտ նախանձոյշները պիտի յայտնուին և իրենց գերը պիտի կատարեն առաջնորդելու համար մարդկութիւնը գէպի իր նպատակակէտը, գէպի այն գիտութիւնը որ ցեղերը կը կերտէ, և գէպի հասկացողութեան համադրութիւնը ուրեկէ պիտի ծնի եղբայրութեան հասկացողութիւնը։ Մտածումները այսպէս կը կատարեն իրենց գերը, և գաղափարներու առեղջուածը երթալով պիտի լուծուի, և պիտի զայ ժամանակը որ մարզուած գերզգաները (intuitives) և խորաթափանց մտաւորականները պիտի կարողանան գործել ուղղակի գաղափարներու մակարդակին վրայ, և պիտի յայտնաբերեն ակնարկուած նախատիպ գաղափարները որոնց վրայ ցեղը պիտի կառուցանէ իր չենքը։

Աշխարհի կառուցուածքը իր ծագումը կ'առնէ ու

բոշ ենթակայական նախատիպերէ և կը կառուցուի անոնց վրայ։ Եւ հիմա այդ գաղափարային նախատիպերն են որ անուղղակի և ակամայ ծնունդ կուտան բոլոր ազգերու մէջ տեսնուող վարչական պէսապիտութեան և մեզ շուարեցնող առեղջուածներու, որովհետեւ գեռ չէ մշակուած նախատիպերու աշխարհին թափանցելու և բարձր խաւերու գաղափարականները ճշգրտորէն մեկնաբանելու արուեստը։ Ետքը, երբ մարդկային ցեղը յստակօրէն տեսնէ իր առեղջուածին լուծման եղանակը, իմաստութեամբ պիտի շարժի և աւելի խոհեմութեամբ և անթերի կերպով պիտի մարզէ իր գիտողներն ու հաղորդիչները։ Այս վերջին գասակարգին պատկանող մարդերուն եւ կիներուն մէջ սուր մտքին պիտի յաջորդէ զերզգայութիւնը (intuition) եւ պիտի իշխէ անոր (մտքին) վրայ, այնպէս որ անոնք այլեւս ազատ պիտի ըլլան բաժանումի զգացումներէն։ Միտքը գերզգայութեան ենթարկուած ըլլալով, այլեւս արզելք չպիտի հանգիստանայ իրենց եւ անոնք պիտի կրնան բնութեան գերագոյն խաւերուն թափանցել եւ ենթակայական ճշշմարտութիւնը տեսնել^{*)}։ Անոնք անպատճառ կրօնաւոր կամ կրօնասէր մարդեր չպիտի ըլլան բառին սուր կամ կրօնասէր մարդեր չպիտի ըլլան բառին սուր

*) Հեղինակին ըսել ուզածը այն է որ կայ բնութեան մէջ խաւ մը որուն կրնայ բափանցել զերզգայույնութիւնը եւ ոչ թէ միտքը։ Միտքը ինքնին բաժնող եւ անջանող կարողութիւն կամ ոյժ մըն է, մինչդեռ զերզգայութիւնը ամեն մէջ միտքին միայն կը տեսնէ։ Միտքը կը հեռէ, կը չափէ, կը երամարանէ, սակայն չկրնաւ ու եւ է բանի մը խակութեան բափանցել։ Ասիկա զերզգայութեան գործն է որ գիտէ առանց այլեւայլի, եւ միտքին բարձր կարողութիւն մըն է։ Գերզգայութիւնը կը ծնի ու կը զարգանայ մասնաւոր վարժութիւնով,

վորական իմաստովը, սակայն անոնք պիտի ըլլանց բարեցակամ և բարձր մտաւորութիւն ունեցող անհատներ, լաւ պատրաստուած և մտային պաշարով լիցուն։ Անոնք ազատ պի ոի ըլլան անձնական փառասիրութենէն և հսամոլութենէն, և տոգորուած պիտի ըլլան մարդկութեան սիրով և ցեղին ծառայելու փափաքով։ Ասանկ մէկն է բուն հոգեւոր մարդը։

Ասուծոյ Առեղջուածը. —

Կրօնքի մարդին վրայ պիտի տեսնենք երկրորդ առեղծուածին լուծումը և մարդկալին գիտակցութեան մէջ տարակուսանքի ուրիշ գետնի մը մաքրագործուիլը։ Աստուծոյ գոյութիւնը պիտի հաստատուի և վերջ պիտի գտնէ այս մասին եղող բոլոր անստուգութիւնները։ Գտնուածը ազգային կամ ցեղային Աստուած մը չպիտի ըլլայ, և ո՛չ ալ Քրիստոնեաներու, Հնդիկներու կամ Պուտայականներու երե ակայած Աստուածը։ Մարդկային երեւակայութեան ստեղծիչ կարողութեան ձեւակերպած աստուած մը չպիտի ըլլայ անիկա, և ո՛չ ալ մարդկային գիտակցութեան խռորցած մէկ ձեւը։ Մարդիկ պիտի ճանչնան զայն իրը Աստուածութիւն մը որ կեանքի իսկութիւնն է, որ Տիեզերքի բոլոր ուժերուն աղբրւըն ու համագումարն է — նոյն ինքն կեանքի ոյժը, սիրոյ ոյժը, մտքի ոյժը, փորձառութեան գործօն ոյժը, և այն ոյժը որ իր մէջն ունի եւ իրարու կը միացնէ տեսանելին եւ անտեսանելին։ Ապահովաբար այսպիսի Աստուած մը Տիեզերքէն վեր, վերացական (transcendent)

ինչպէս նաեւ այլասիրութիւնով եւ հանրային համապարփակ ոգիով, եւ անոր արտայայտութեան ամենամեծ արգելքներն են եսասիրութիւնը, անջատողական ոգին եւ բննադատական ոգին ինչպէս որ կ'ըսուի հեղինակին կողմէ։

Հ. Ս. Տ.

պիտի ըլլայ, սակայն միեւնոյն տտեն եւ նոյնքան առահովաբար իր տիեզերքին մէջ ներկայ և բնակաւոր (immanent) Աստուած մը պիտի ըլլայ։ այդքան անհուն որ երկինքները պիտի պատմեն անոր փառքը, եւ այդչափ մօտիկ որ ամենէն խոնարհ երախան անգամ պիտի ճանչնայ զայն։

Կարելի չէ ֆիզիքական աչքով տեսնել զԱստուած, թէ եւ ամէն տեղ կր տեսնուին իր ներկայութեան նշանները։ Սակայն մարդը երրորդ աչք մըն ալ ունի զոր կւնայ զարգացնել եւ գործածել, եւ որուն միջոցով տեսնել թէ Աստուած կայ եւ կը գործէ կեանքին ներսի կողմը, մարդուն մէջ, եւ բոլոր էակներուն ու առարկաներուն մէջ։ Ասոր համար ըսուածէ թէ «Այդ լոյսին մէջ լոյս պիտի տեսնենք», եւ հետեւապէս զԱստուած պիտի տեսնենք։ Ելեկտրականութիւն. լոյս եւ կեանք, աս ոռւածային ոյժի յայտնութիւններն են եւ Աստուած է անոնց աղբիւրը։ Ուրեմն, երբ այս երեքին իսկութիւնը ճանչնանք մեր ներքին փորձառութեամբ, զԱստուած ճանչցած կ'ըլլանք։ Ելեկտրական հանգամանքը կը գործածենք եւ օրէ օր կը տեղեկանանք անոր բնոյթին։ Լոյսի երկրորդ հանգամանքը յայտնուելու վրայ է եւ պիտի հետեւի ելեկտրական երեւոյթներուն շիտակ ըմբռնուամին։ Հոս է նոր գարու բանալին որ գարն է լոյսի, Լուսաւորութեան եւ յայտնութեան։ Թաքնագէտները (esotericist) քիչ մը պիտի հասկնան թէ ինչ ըսել կ'ուղենք հոս, եւ իրենց կ'իյնայ այնպէս մը մարզել մարդկութիւնը որպէս զի անիկա ճշմարիտ տեսողութիւն ունենայ եւ կարենայ գործածել վերոյիշեալ երկրորդ գպարզ աչքը»։

Անմահութեան առեղջուածը. —

Տարակուսանքի երրորդ գետինը, այն է անմահութեան մասին գոյութիւն ունեցող կասկածը շատ

չանչած պիտի մաքրուի եւ խնդիրը գիտական հողին վրայ եւ իրք գիտական պրագումի հետեւանք լուծուած պիտի ըլլայ: Յաջորդ 15 տարիներու ընթացքին հոգիի անմահութիւնը տարակուսանքի և անվստահութեան դաշտէն պիտի փոխազրուի վստահութեան գետնին վրայ և քայլ մը եա պիտի քաշուի առեղջուածը: Պիտի տեսնուի որ մարդ իրք գիտակից եւ ապրող անհատ կը շարունակէ իր գոյութիւնը, ֆիզիքական մարմինը ձգելէն ետքը, ողջ, արթուն և գիտակից կերպով մը: Այս պարագան պիտի փաստուի մի քանի տարբեր կերպերով: Մարդոց ֆիզիքական աչքը մասնաւոր կարողութիւն մը պիտի զարգացնէ (այդ կարողութիւնը միշտ հոն է եղած, սակայն շատ քիչ գործուած): որու միջոցով պիտի տեսնուի թէ մարդը երկրորդ մարմին մը եւս ունի, եթերային մարմին մը, որ շատ անգամ ֆիզիքականին կրկինը կը կոչուի: Պիտի տեսնուի որ մարդիկ երը մահուամբ վերջնականապէս ձգեն իրենց ֆիզիքական մարմինը, եթերային մարմինը կը գործածեն եւ անով կ'ապրին միջոցին մէջ: Անմահութեան առաջին փաստն է ասիկա: Դարձեալ, երբոր բազմանան այնպիսի մարդեր որոնք կրնան գործածել իրենց «պարզ աչքը», կամ «արթնցած երբորդ աչքը» — ինչպէս որ երբեմն կը կոչուի, — ասոնք պիտի տան երկրորդ փաստը, որով հետեւ անոնք գիւրաւ պիտի տեսնեն թէ մարդը ֆիզիքականէն ետքը եթերային մարմինն ալ ձգած է, եւ գեռ գիտակից, ապրող եւ արթուն էակ մըն է: Այսն կարողութիւնը գեռ զարգացուցած չեղողներուն համար ասոնց վկայութիւնը արժանահաւատ պիտի նկատուի իրենց թիւերուն և պատուաւոր գիրքերուն կշուքովը: Լուսանկարչական նոր գիւտ մը պիտի հընարուի, որ իր կարգին պիտի փաստէ հոգիին անմահութիւնը, եւ օգտակարապէս պիտի գործածուին

ոգիները լուսանկարելու համար գործածուած արգեղանակները: Մեռելները բատիօն պիտի գործածեն, և անդենականի հետ հաղորդակցութիւնը պիտի վերածուի իրական գիտութեան մը:

1936ին կարգ մը բաներ տեղի պիտի ունենան, որոնք մինչեւ հիմա ի գործ գրուած բոլոր միջոցներէ աւելի պիտի նպաստեն տեսանելիին եւ անտեսանելիին միջեւ գոյութիւն ունեցող վարագոյրին բացուելուն: Այդ ատենները մասնաւոր լոյս մը պիտի ծագի եւ շող մը պիտի տարածուի որ պիտի ստեղծէ հոյակապ ոգեւորում եւ նոր զարդնում մը: Մարդոց մէջ որոշ գիտակցութիւն մը պիտի արթննայ, եւ պիտի ստանան որոշ վարժութիւններ, որոնց հետեւանքով պիտի տեսնեն անթափանցիկ առարկաներու ընդմէջէն: Զորորորդ տարածութիւնը պիտի պարզուի իրենց, եւ աշխարհը նոր երեւոյթ մը պիտի ստանայ ենթակայականին եւ առարկայականին իրար խառնուելովը: Մահը պիտի կորսնցնէ իր արհաւերքն ու ազգեցութիւնը, եւ 1936ի եւ 1945ի մէջ մահուան վախը պիտի վերջանայ:

Մարդիկ այդչափ զբաղուած են լոյս խնդրելով, այդչափ անկեղծ են ներկայ հոգեկան խաւարին փարատուիլը պահանջելով եւ զիրենք ըրջապատող քառսային վիճակէն ազատում թախանցելով որ յաճախ կը մոռնան որ ներսի կոլմէն ալ, այսինքն Աստուածային ծրագրի գործակատարներուն եւ իրենց օգնականներուն կողմէն ալ մեծ ճիգ մը եւ մզում մը կայ, գուրսի. Փիզիքական խաւին վրայ գտնուող մարդը կութեան օգնելու: Օգնելու մզումն ու աշխատանքը հիմա աւելի զօրաւոր եւ ազգեցիկ է քան երբէք, որովհետեւ լուսաւորուիլ կ'ուղեն ուժգնօրէն: Ցեղին կոչը եւ եղբայրակցութեան պատասխանը մեծ արդիւնքներ առաջ պիտի բերեն, ասոր տարակոյս չկայ:

Գիտնալու եւ սորվելու մղումը ինչպէս նաև գիտցը-նելու եւ սորվեցնելու մղումը անբաժան են իրարմէ, եւ մաս կը կազմեն գիտակից զարգացումի բնականոն գործին։ Յաջորդ երեք տարիները առաւելապէս, եւ եւ անոնց յաջորդող ինը տարիները նուազ չափով մը պիտի աեսնեն այդքան խորիմաւա լայնապարփակ յայտնութիւններ, որ անոնց հետ բաղգաժմամբ ներշկայ տարիները պիտի նկատուին իբր խաւարի շրջան մը։ Գիտութիւնը աւելի պիտի միխճուի անշօջափելի խաւերու մէջ, պիտի աշխատի տարբեր միջավայրերու մէջ կա՞ խաւերու վրայ եւ նոր գործիքներով որոնց բոլորն ալ գեռ ներկայիս անձանօթ են։ Պիտի գտնուի հիւլէի մէջ բանտարկուած ոյժը արձակելու եղանակը, եւ այս պիտի յեղաշրջէ գիտութիւնը, որ իր շատ մը այժմու բաները պիտի լրէ, եւ շատ մը նոր բաներ պիտի պարգետէ մարդկութեան, որովհե-հետեւ պիտի սկսի գործել մինչեւ հիմա անձանօթ մնացած ոյժերով եւ կեանքի ձեւերով։ Ոգեհարցու-թիւնը նոր գիւտ մը պիտի ընէ որու հետեւանքով խիստ պիտի դիւրանայ ֆիզիքական մարմին չունեցող կամ անկէ դուրս գտնուող էակներու հետ հաղոր-դակցութիւն կատարել։ Կարդ մը մետիոմերու մի-ջոցով Անդենականին մէջ գտնուող գիտունները հա-զորդակցութեան մէջ պիտի մտնեն ֆիզիքապէս ապ-րոյ գիտուններուն հետ։ Թագնագիտական գլորցները մասնաւոր գիտական եղանակներ պիտի հաստատեն որոնցմով պիտի մարզեն իրենց աշակերտները եւ ա-նոնց մէջ պիտի զարգացնեն նոյ ոյժեր, որոնք պիտի հաստատեն հին ճշմարտութիւնները։ Այս կերպով հաւատքը պիտի փոխուի գիտութեան եւ վստահու-թեան։ Կրօնքներու մասնաճիւղին որդեգրած թագնա-գիտօրէն գիտական միջոցներուն չնորհիւ, մարդիկ պիտի ստանան նոր ծանօթութիւններ, գիտակցու-

թիւններ, բարձրացումներ եւ պիտի առաջնորդուին Այսկերպութեան լեռան գագաթը։ Եւ ընկերային մասնաճիւղին գործունէութեան չնորհիւ մարդիկ պի-տի ըմբռնեն այն գաղափարականները որոնց պէտք ունին ազգերը քայլ մը եւս առնելու համար դէպի փոխագարձ օգնութիւն։

Հիմա աշխատինք պարզել եղբայրակցութեան ա-մենախորունկ նպատակը, որպէս զի կարենանք զայն հասկնալ և գործակցիլ անոր հետ։ Մարդկութեան կո-չումնէ ծառայել իբր ոյժի կեղըն մը, որմէ աստ-ռածային ոյժի որոշ տեսակները կարենան հասնիլ գէպի ստորագաս բաժանումներ, կենդանական, բու-սական և հանքային։ Այս պարագան գիտակցօրէն հասկցուելու և խոհեմօրէն գործադրուելու է, որպէսզի վերջ գտնէ ամենուրեք տեսնոող փուութիւնները, տարբաղադրութիւնները և մահը ։ Ուրեմն մարդուն պաշտօննէ իրարու շաղկապել կեանքի այն արտա-արտայայտութիւնները որոնց մէկը իրմէն վերէ, իսկ միւսը վարժ։ Սակայն մարդ մը կընայ այս պաշտօնը անթերք կերպով կատարել, երբ նախ և առաջ ինքը իր ներսիկին իրարու շաղկապէ իր բարձր ու ասորա-գաս հանգամանքները։ Մարդուս կոչումնէ, և իր կարողութեան սահմանին մէջն է երկու ուղղութեան վրայ ալ հաւասար ազատութեամբ գործել, և մերձենալ Աստուածային կեանքին որ կը հոսի դերմարդկային էակներու և գոյութեանց ինչպէս նաև ստորագաս գոյութեանց մէջէն։

Յաջորդ երեք տարիները պիտի տեսնեն ցեղին իմաստուն Առաջնորդներուն ինչպէս նաև նոր շրջանի արհեստաւորներուն կողմէ ի գործ դրուած մեծ աշ-խատանքը։ Այս ձեռնարկը պիտի տեսէ մինչև 1936, որմէ ետքը այս կերպ գործունէութիւնը պիտի դադ-րի, և յաջողութեան պարագային արհեստաւորները

պիտի աշխատին աւելի լայն գետիններու վրայ է եթէ հոգեպէս արթնցած և ժիր մտաւորականութիւնը չյաշողի վերոյիշետ փլանը նիւթականացնել և անտեսանելիէն կորզելով տեսանելիին փոխանցել զայն, այն ատեն պիտի ունենանք դժուարութեան և դանդաղ աճումի շրջան մը, ոչ թէ ամբողջական տապալում ու կործանումը ներկայ քաղաքակրթութեան, ինչպէս որ կ'ուզեն հաւատացնել վախու առաքեալները ։ Չնախատեսուիր ոչ ասանկ ձախողանք մը ոչ ալ յետաձգում այն փլաններուն որոնք ներքին կողմի հսկիչները գծեր են հեռատեսութեամբ ։ Կը յանձնարարուի որ աշխարհի բոլոր աշակերտները և թեկնածուները ժրաշան աշխատութեան մլուին երեք տարուան համար ։ Այս գրութիւնով ձայն կուտանք Մեծ եղբայրներու այն յանձնարարութեան ։ Իւրաքանչիւրին գործն ու ճիգը պէտք է յօյսով և վստահութեամբ առաջ երթալու համար ։ Երեց եղբայրները ուշի ուշով կ'աշխատին և ամէն ջանք կը միացնեն ծրագիրը յաջողութեամբ պսակելու համար ։ Աշխարհի Արհետաւորներունոր խումբը աւելի սերտօրէն կը միանան իրարու հետ, և ուշադրութեամբ կը ծրագրուի իր գործունէութեան եղանակը ։

Աշխարհի մտաւորականները կը հրաւիրուեն ձգելու իրենց աղանդապաշտութիւնը, ազգամոլութիւնը և կողմակցական հակումներն ու նախասիրութիւնները, և եղբայրական ոգիով աշխատելու իրենց ազգին մէջ նկատելով զայն իրը մէկ անդամը ազգերու մեծ եղբայրակցութեան, — եղբայրակցութիւն մը որ արգէն գոյութիւն ունի ներքին խաւերու վրայ և սակայն կը սպասէ որ աշխարհի մտաւորականները զինք նիւթականացնեն և արտայատեն նաեւ արտաքին խաւի, ֆիզիքական աշխարհի վրայ ։ Անոնց կը յանձնարարուի որ աշխատին կրօնական հողերու վրայ,

և ի մասնաւորի այն կրօնքի գետնին վրայ ուր կը գտնուին ներկայիս ըլլայ ընտրանքով, ըլլայ ծնունդով, և իւրաքանչիւր կրօնքը նկատեն իբր մէկ մասը, մէկ անդամը մեծ համաշխարհային կրօնքին ։ Անոնք թող նկատեն իրենց խումբին, ընկերութեան կամ կազմակերպութեան գործունէութիւնը իբր այնչափ եւ միայն այնչափ արժանի իրենց օգնութեան եւ սատարումին որ չափով որ անոնց հիմնական սկզբունքները եւ գործելակերպերը կը ծառային հանրութեան բարիքին եւ կը շակին եղբայրութեան ոգին, կը խնդրուի մեզմէ որ ձգենք մեր հակառակութիւնները, մեր հակալութիւնները, մեր ատելութիւնները եւ մեր գեղային տարբերութիւնները ։ Եւ աշխատինք մտածել, երեք տարուան համար, մէկ լնտանիքի, մէկ կեանքի, եւ մէկ մարդկութեան եղբերով եւ այդ ուղղութեամբ ։ Պահանջուածը զգացողական կամ ջերմեռանդ ճանաչողութիւն մը չէ, կ'ուզեն մեզ յիշեցնել թէ մարդկութիւնը ներկայ անբազալի վիճակին հասցնողը ատելութիւն, մախանք եւ բաժանումի ոգին է ։ Այս որ աշխարհի վրայ մեծ թիւով ձերբազատուած մարդեր կան որոնք կրնան մարդոց կեցուածքին եւ ընդհանուրի գաղափարին վրայ ։ Փոփոխութիւններ ներմուծել եթէ կամքի ուժով մը հաւատարիմ մնան այն սկզբունքներուն զորս գիտեն և որոնց կը հաւատան թո՛ղ անոնք փորձեն իրենց գիտցածը և գործեն տրուած ծանօթութեան համեմատ ։

Նաեւ կը խնդրուի մեզմէ բոլոր յսրաբերութիւն խզել այնպիսի ընկերութիւններու հետ որոնց նպատակն է քանդել եւ յարձակիլ, հւգ չէ թէ անկեղծ եղած ըլլայ իրենց գրգապատճառ ։ Կը խնդրուի որ շինարար արհեստաւորներու կողքին կենանք, որոնք չեն կռուիր և չեն պայքարիր ուրիշ խումբերու կամ կազմակերպութիւններու հետ, և որոնք իրենց բա-

ուարաններէն սրբած են «հակա» բառը և Առիթ մը կը
տրուի մեզ այդ տեսակ մարդոց կողքին կենալու, ու-
րոնք լոիկ մնջիկ և յարատեւօրէն կ'աշխատին նոր
կարգ ու սարքի համար, — կարգ ու սարք մը որ
սիրոյ վրայ հիմնուած է — կենալու անոնց կողքին
որոնք եղբայրութեան մզումին տակ կը գործեն, եւ
գիտեն թէ եղբայրութիւնը հիմնուած է այն իրակա-
նութեան վրայ թէ մեզմէ իւրաքանչիւրը, բոլորս
ինչ որ ալ ըլլայ մեր ցեղն ու ազգութիւնը, Մէկ Հօր
զաւակներն ենք: կենանք վերջապէս անոնց կողքին
որոնք հասկցած են որ գագրելու են հին գործելակերը
և առիթ մը տրուելու է նորերուն:

ԾԱՆՈԹ.— Վերի յայտարարութիւնը (Մաս Բ.)
հրատարակուեցաւ Տիկին Alice Baileigh կողմէ
1934 Ապրիլին:

Սոյն տետրակը Հայերէն կամ ուրիշ լեզուներով
ստանալու համար դիմել հետեւեալ հասցէին: —

H. DEDEYAN

RUE ADIGE № 1

IBRAHIMIEH

ALEXANDRIE

Ուղողին ձրիարար կը տրամադրուի, ինչպէս նաև
Անգլիերէն, Ֆրանսերէն, Յունարէն և Գերմաներէն
լեզուներով:



«Ազգային գրադարան



NL0185233

9W

the most difficult of all the countries
and the most interesting among them is the
country of Upper Egypt, which is bounded by the
desert on the west and the mountains on the east,
and the Nile on the south.

The country of Lower Egypt is bounded by the
desert on the west and the mountains on the east,
and the Nile on the south.

The country of Upper Egypt is bounded by the
desert on the west and the mountains on the east,
and the Nile on the south.

The country of Lower Egypt is bounded by the
desert on the west and the mountains on the east,
and the Nile on the south.

ALEXANDRIA